Ն 311 — 1886 ՅՈՒՆԻՍ 10 ՇԱԲԱԹ — 1303 ՐԱՄԱԶԱՆ 19 — ԻԹԻՆՃԻ ՄԻՆԻ

40 ԲԱՌՆ

ՃԷՐՈՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

40 ԲԱՌՆ

ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻԻՃՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԷՎԱՄԻ ԿԱՋԷԹԱ

ԱԳՈՆԷ ՓԻՏՃԱԹԼԱՐԸ

	12 ԱՅԼԷՓ	6 ԱՅԼԷՓ	3 ԱՅԼԷՓ
ՍԹԱՄՊՈԼ	200 ՂՐՇ	105 Ղ	55 ՂՐՇ
ԹԱՇՐԱ	240 »	125 »	—

Մէջխիրէ 20 ղրուշան

ԻԼԱՆԱԹ ՓԻՏՃԱԹԼԱՐԸ

Լինի, 2նճի վէ 3ինճի սահիպէ ղրշ. 6
Գիւնճիւ սահիպէ . . . . . » 3
Մէվատը նաֆիսա տաիր պէնալէր
՝Հանէն գապուլ օլունաճագ վէ տէրճ
ան էվրագ իտաէ օլունմայա-
ՐՐ։

Իտարէխանէսի, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինէ նումէրօ 20 Ձիվէլէկեան մաթպաասընտա տրը։ Քեազիթէի մէվատտ հագգընտա կազէթանըն սահիպ վէ ՑԻԳԻՐԱՆ ՁԻՎԱԼԷԿԵԱՆԱ միւրաճաաթ օլունա։

ԿԻՆԵԼ ԻԻՔ ՀԱՎ ԱՏԻՍ

ԵՈՒՆԱՆ

Եունան Մէճլիսը մէպուսանընա պու քէրրէ պիր Պէյազ Քիթապ թէվզի օլունմըշ տրը։ Իյպու քիթապ՝ պազը էվրագը մի հիմմէյի վէ էգճիւմէ խարիճիյէ նազրը Մ. Տրակուսիսին ապլօգա ալէյհինտէ բրօթէսթօ իթտիկինէ վէ Եունանըն թէրքը սիլահ էյլէտիկինէ տաիր եազարը իքի թէլէկրաֆը վէ նիհայէթ ապլօգանըն բէֆ ու ֆէսխինէ տաիր օյան թէլէկրաֆլարը չամիլ տիր։

* * *

Պու քէրրէ Բօմատա իթալիա հիւքիմէթի թարաֆընտան պիր նեչիլ Քիթապ նէշր օլունուպ, պու քիթապ՝ 1886 յունվար 6տան յունիս 7է գատար օյան միւատէթէ Շարգի Ռումէլի վէ Եունան մէսէլէրինէ տաիր էվրագ վէ մուհարբէթը բէսմիյէլի չամիլ տիր։

Էվրագը մէգքիւրէտէն միւթէպան օլարզընա կէօրէ, իթալիա՝ էվվելա իթթիֆագը տիւվելիտէն այրըվարարագ վէ պա խուսուս Պէրլին, Վիէննա վէ Լօնտրա գապկնէ. թօլորը յլա միւթթէֆիգէն իճրաի մուամէլէ իտէրէք։ Վէ սանէն՝ Թիւրքիա իլէ Եունանա միւնասպ սուրէթէտ թավսիյէլէրտէ պուլընարագ տայա մուհաֆազա սուլհ ու ասայիշի կէօզէթլէմիշ տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Պուլկարիսթան մէճլիսը մէպուսանը թարաֆընտան բրէնսին նութգընա վերիլէճէք ճէվապնամէ հէնուզ իթա օլունմամըշ տրը։

Իշիտիլտիկինէ կէօրէ, ճէվապնամէյի թանզիմէ մէմուր օյան գօմիսիոն՝ ագչամա սապահա իքմալը վազիֆէյէ չալըշմագտա օլուպ, եարտրը միւսէվվիտէյէրի պիր գաչ տէֆա տէյիշմիշ տիր։

* * *

Սօֆիատան Գազէթասը Բուլգարիէ իչար օլունտրընա կէօրէ, մէճլիսը մէպուսանըն պազը ազալարը՝ Թիւրքիա վէ Էվրօպա սուրէթը էէվվելիսինի թավիպ իթմէմէքտէ, վէ Պուլկարիսթան բրէնսինին Շարգի Ռումէլի վալիլիկինէ թայինի մատտէսին տաիր օյան սուրէթը թէսվիյէսինի Ա.ինճի մատտէսինէ իթթրազ էյլէմէքտէ իմիշլէր։

* * *

Սօֆիատան քէշիտէ օլընան պիր թէլէկրաֆ՝ կէօրէ, մէճլիսը մէպուսանը՝ Եէնի մէպուսլարըն սուրէթլիին Թիրնապարընընն մուվաֆֆէգը նիզամ օլուպ օյմատրընը թային իթմէմէ իզզէթ պիր գօմիսիոն թէշքիլ էյլէմիշ տիր։

* * *

Ժուրնալ դը Սեն Բէթերսպուրկը բրէնս Ալէքսանտրընը նութգը ալէյհինտէ պիր պէնա նէշր իթթիկի եազըմըշ իտի։

Գէնտը մէզքիւրընը մէալի պէր վէճ. հը աթթի տիր։

«Բրէնս Ալէքսանտր՝ Պուլկարիսթանա վէ Շարգի Ռումէլիյէ տաիր միւնագրտ պուլունան քեաֆֆէի ահնանամէլէրին խարիճինէ չըգմյտրը։ Ահքեամը ահտիյէնին պազբսընը իսթէտիկի կիպի թէֆսիր էյլէմիշ, վէ պազբսընը սիւքիթլէ կէչմիշ տիր։

«Բրէնս Ալէքսանտր՝ Սըրպիսթան հագգընտա գուլանտրընը թապիրա. թը գալիգէյի իսթիմալտէն սագընմալը իսի։ Սըրպիսթան հագգընտա պու մէրթէպէ լիսանը շիտտէթ իսթիմալ իթմէյէ քէնտիսինի սէվգ ի. տէն չէյ՝ չախսա ամտ պազը միւթալասթ տրը։»

* * *

Սօֆիատան պէր վէճհը աթթի եազըմըշ տրը։

«Պուլկարիսթան հիւքիմէթի՝ Պուլկար միլլի պանգասընընն հուգուգը իմթիազիէսինի Շարգի Ռումէլի վիլայէթինէ տախի թէվսի իթմէք իսթէյիպ, վիլայէթը մէգքիւրէտէ իսէ պու հուգուգ՝ Պանգը Օսմանիին օլարզընան, պունտան տօլայը պանգար մէգքիւր իլէ միւշքիլաթ զուհուր իթմէսի իհթիմալտէն պահտքէյիլ տիր։»

* * *

Ժուրնալ դը Սեն Բէթերսպուրկը բրէնս Ալէքսանտրընը նութգը ալէյհինտէ պիր պէնա նէշր իթթիկի եազըմըշ իտի։

Գէնտը մէզքիւրընը մէալի պէր վէճ. հը աթթի տիր։

«Բրէնս Ալէքսանտր՝ Պուլկարիսթանա վէ Շարգի Ռումէլիյէ տաիր միւնագրտ պուլունան քեաֆֆէի ահնանամէլէրին խարիճինէ չըգմյտրը։ Ահքեամը ահտիյէնին պազբսընը իսթէտիկի կիպի թէֆսիր էյլէմիշ, վէ պազբսընը սիւքիթլէ կէչմիշ տիր։

«Բրէնս Ալէքսանտր՝ Սըրպիսթան հագգընտա գուլանտրընը թապիրա. թը գալիգէյի իսթիմալտէն սագընմալը իսի։ Սըրպիսթան հագգընտա պու մէրթէպէպէ լիսանը շիտտէթ իսթիմալ իթմէյէ քէնտիսինի սէվգ ի. տէն չէյ՝ չախսա ամտ պազը միւթալասթ տրը։»

* * *

Սօֆիատան պէր վէճհը աթթի եազըմըշ տրը։

«Պուլկարիսթան հիւքիմէթի՝ Պուլկար միլլի պանգասընընն հուգուգը իմթիազիէսինի Շարգի Ռումէլի վիլայէթինէ տախի թէվսի իթմէք իսթէյիպ, վիլայէթը մէգքիւրէտէ իսէ պու հուգուգ՝ Պանգը Օսմանիին օլարզընան, պունտան տօլայը պանգար մէգքիւր իլէ միւշքիլաթ զուհուր իթմէսի իհթիմալտէն պահտքէյիլ տիր։»

* * *

Սօֆիատան պէր վէճհը աթթի եազըմըշ տրը։

«Պուլկարիսթան հիւքիմէթի՝ Պուլկար միլլի պանգասընընն հուգուգը իմթիազիէսինի Շարգի Ռումէլի վիլայէթինէ տախի թէվսի իթմէք իսթէյիպ, վիլայէթը մէգքիւրէտէ իսէ պու հուգուգ՝ Պանգը Օսմանիին օլարզընան, պունտան տօլայը պանգար մէգքիւր իլէ միւշքիլաթ զուհուր իթմէսի իհթիմալտէն պահտքէյիլ տիր։»

* * *

Սօֆիատան պէր վէճհը աթթի եազըմըշ տրը։

«Պուլկարիսթան հիւքիմէթի՝ Պուլկար միլլի պանգասընընն հուգուգը իմթիազիէսինի Շարգի Ռումէլի վիլայէթինէ տախի թէվսի իթմէք իսթէյիպ, վիլայէթը մէգքիւրէտէ իսէ պու հուգուգ՝ Պանգը Օսմանիին օլարզընան, պունտան տօլայը պանգար մէգքիւր իլէ միւշքիլաթ զուհուր իթմէսի իհթիմալտէն պահտքէյիլ տիր։»

* * *

Սօֆիատան պէր վէճհը աթթի եազըմըշ տրը։

«Պուլկարիսթան հիւքիմէթի՝ Պուլկար միլլի պանգասընընն հուգուգը իմթիազիէսինի Շարգի Ռումէլի վիլայէթինէ տախի թէվսի իթմէք իսթէյիպ, վիլայէթը մէգքիւրէտէ իսէ պու հուգուգ՝ Պանգը Օսմանիին օլարզընան, պունտան տօլայը պանգար մէգքիւր իլէ միւշքիլաթ զուհուր իթմէսի իհթիմալտէն պահտքէյիլ տիր։»

* * *

Սօֆիատան պէր վէճհը աթթի եազըմըշ տրը։

«Պուլկարիսթան հիւքիմէթի՝ Պուլկար միլլի պանգասընընն հուգուգը իմթիազիէսինի Շարգի Ռումէլի վիլայէթինէ տախի թէվսի իթմէք իսթէյիպ, վիլայէթը մէգքիւրէտէ իսէ պու հուգուգ՝ Պանգը Օսմանիին օլարզընան, պունտան տօլայը պանգար մէգքիւր իլէ միւշքիլաթ զուհուր իթմէսի իհթիմալտէն պահտքէյիլ տիր։»

Մէսմուաթա կէօրէ, էտիրնէ ճիվարընտա մէվճուտ օյան վէ ախիրէն թամիր ու իսլահ իտիլէն իսթիհքեամաթտան մատտա, չէհրին պիր ստաթ իլէրուսինտէ տիկէր եէնի պիր իսթիհքեամ ինչասընա գարար վերիլմիշ տիր։

Իշպու իսթիհքեամ անկարիա ուսուլի իլզրէ ինչա օլունաճաղընտան, պէհէր նուֆուսը էհալիսինի ֆէր կիւն չալըշմալարը թահթը գարարա ալընմըշ վէ կէչէն ճումա էրթէսի կիւնիւ պիր խալը էշխաս մահալը ինչաաթա սէվգ օլընմըշ տրը։

* * *

Շարգի Ռումէլի հուտուտընտա Մուսթաֆա Բայատան եազըլարընա կէօրէ, էքսէրիսի Բամագ օլարագ պիր խալը Իսլամ մուհաճիրի Տէրսաատէթէ կիթմէք իզզէթ էտիրնէ չըմէնտֆէրինէ բաքիպ օլմագտա իմիշլէր։

Շարգի Ռումէլինին միւթթէֆիգ թարաֆլարընտան կէլմէքտէ օյան մէրգուման մուհաճիրլեր՝ բէք զիյատէ աճէյէ իտուպ, մահսուլլարընը հէնուզ թարլատա իքէն սաթմագտա վէ իշլերինի թէսվիյէ իտուպ եօրա չըգմագտա իմիշլէր։

* * *

Ալաֆրանկա յունիս 15 Թարիխիյէ Սօֆիատան պէրվէճհը աթի եազըմըշ տրը։

Մէճլիսը մէպուսանըն քիչտար միւնասէպէթիյլէ տիւն Սօֆիատա վուգուը ղարը մէսպուգ պէօյիւք պիր այալ վագը օլմուշ տրը։

Էօնտէն պիր պէօյիւք սիվարի ասքէրի չէհր էմրնի, պիր միւքրէզ բիյատ ասքէրի, վէ բրէնսին պայրաղընը համիլ օյան խասսա ասքիրի կիթմէքտէ օլորզը հայտէ բրէնս Ալէքսանտր՝ ալաֆր. Թամ ասաթ 11տէ 4 աթթը պիր արապայա բաքիպէն հիւքիմէթ գօնաղընտան հարէքէթ իթմիշ տիր։ Արապանըն սաղ թարաֆ գարասընտա Սօֆիա ասքիրը մուհաֆէզասը գօմանտանը վէ սոյունտա խասսա գօմանտանը էսպսիվար օլորգլարը հայտէ կիթմէքտէ իտիլէր Մէճլիսը մէպուսան տարէսինին բիչկեահընտա պիր պէօյիւք ասքէր՝ Պուլկար պայրաղընը համիլ պուլընտրդը վէ ասքէրի մուզիգա թէրէննիւմսաղ օլորզը հայտէ սաֆպէսթէի սէյամ օյմուշ իտի։

Բրէնս Ալէքսանտր՝ մէճլիսը մէպուսան տարէսինին գարուսընտա հէյէճան վիւքէյա, վէ մէճլիսը մէզքիւր բէիս վէ բէիսը սանի թարաֆընտան իսթիգպալ օլընմըշ տրը։ Բրէնսին ալայրը կէօրմէք վէ միւշարէյէտի ալգըշմագ իչիւն պիւթիւն Սօֆիա էհալիսի միւշարէյէտինի կէչտիկի սօգագլարա տէօքիւմիւշ իտի տէյէպիլիրիմ։ Մէճլիսը մէպուսան տարէքսինին մէյտանընտա գալապլըգ տահա գիյատէ օյուպ, հէր թարաֆտան մէսէրրէթ վէ թէպրիք սէտալարը իչիտիմէքտէ իտի։ Բրէնս Ալէքսանտր՝ սաղա վէ սոլա սէյամ վերտիքտէն սոնրա, մէպուսանընը գարէն իհթիմա իթմիշ օլարգլարը մէճլիս սալոնընա կիրիպ, չէտիտէն ալգըյանընը հայտէ մագամը մախսուսընա գուուտ իթմիշ, վէ պատէհու քիչատ նութգընը իրատ էյլէմիշ տիր։

ՐՈՒՄ ԲԱԹՐԻԳԽԱՆԷՍԻ

Կէչէն ճումա կիւնիւ Ռում Բաթրիգխանէսինին Սինօդ վէ միլլէթ մէճլիսի Բաթրիգ Եուվաքիմէֆէնտինին թահթը բրիսէթինտէ օլարագ մուխթէլիֆ պիր իճթիմա ագտ իթմիշլէր տիր։

Մայիս օլորզը վէճհէյէ, իշպու իճթիմա՝ Ռում Բաթրիգխանէսինին իմթիազագթը հագգընտա տիւշարը էնտիչէ օյան Սինօդըն պազը ազալարընն թալէպի իւզէրինէ վուգուպուլմուշ տրը։

Միւղաքէրաթ բէք ուզուն սիւրմիւշ տիր։

Ռում կաղէթալարընն պէյանընա կէօրէ, Բաթրիգ Եուվաքիմէֆէնտի՝ թաչրալարտա քիրիսէ մէսալիհինին հիր թէսվիյէսինէ, պազը մէմուրիրը հիւքիմէթ թարաֆընտան վուգուա կէլէն նիզամսըզլըգլար հագգընտա վուգու պուլան սիւվալէրէ ճէվապէն, հիւքիմէթը Սէնի. յէնին իմթիազագթը բուհանիյէի ֆէսխ իթմէք վէ եախսատ աղալթամագ նիյէթինտէն օլմատրընը, վէ տախիրէն իմթիազագթը մէգքիւրէի թատրիգ իտէն գարարարընն մէրի իլլ իճրա օլորզընը, վէ իմթիազագթը բուհանիյէնին մահգարը ըրիայէթ վէ մուհաֆազա օլընմասը հագգընտա ճանիպը Պապը Ալիտէն սատրը օյան էվամիրին զաթի իտուկինի պէյան իթմիքտէն սոնրա, պազը վիլայէթլէրտէ մէմուրիրինին թավը ու հարէքէթի՝ Պապը Ալինին էֆքեար ու էվամիրինէ մուգայիր օլուպ, մէմուրիրը մէրգումէնին իշպու հարէքեաթը քէյֆիքմայէշալարի տէվամընա միւսաատէ օլընմայաճաղընը իլավէ էյլէմիշ տիր։

Սինօդ վէ միլլէթ մէճլիսի՝ Բաթրիգ հազրէթլէրինին իշպու իրզահթընտան խօշնուտ օլարագ, Ռումի ճէօմասթը ումուրընա իրրասը մանրա իտէն մէմուրիրը մէրգումէնին թավը ու մուամէլէի քէյֆիյէսինին մէնը վուգուը հագգընտա Բաթրիգխանէ վասէթասը իլէ հիւքիմէթը Սէնիյէնին նազարը տըգգաթը ճէլպ օլընմասընա պէյանը արզու էյլէմիշ տիր։

Պատէհու մէճլիս՝ բայթախտա պուլընան միւէլը զարը միւսլիմէ մէքթէպլէրի միւֆէթթիշինին սէյահիյէթի իւզէրինէ միւզաքէրէյէ պաշարը, մէզքիւր միւֆէթթիշլիք մէմուրիյէթինի հայիզ օյան Գօսթանթինիտի բաչա հազրէթլէրինին մէքթէպլէրի զիյարէթ իտէպիլէճէկինի Տէրսաատէթ Ռում մէքթէպլէրի իտտարէյէրինէ պիլտիրմէյէ զարար վէրմիշ տիր։ Լաքին զարարը մէզքիւր մուճիպինճէ, մէզքիւր մէքթէպ իտարէյէրի՝ բրօկրամ վէ թէտրիսաթա տաիր մէսէյէլէրտէ Ռում Բաթրիգխանէսինէ միրաճաաթ իտտէճէքլէր տիր։

ԹՒԼԷՄԱՆԻ

Բարիզ 21 յունիս

Մէճլիսը այան՝ պու կիւն բրէնսլէրին թարտու թէպիտի միպահասասընա պայլամըշ տրը։ Ազատէն Մ. Ժիլ Սիմոն իլէ Մ. Լէոն Բլոնլայիհան մէզքիւրէ ալէյհինտէ պէյանը էֆքեար իթմիշլէր տիր։

Միպահասասը եարընն տէվամ իտէճէք տիր։

Գահիրէ 21 յունիս

Սիւվէյիշ գանալընտան գէօլրա խասթէկեանընն նագլ ու միրուրինէ մրսասատէ իտիմիշ օյորգընտան, պուրատա պիր հէյէճանը ագիմ հուսուլէ կէլմիշ տիր։

Իսմայիլիա 21 յունիս

Ցունիս 11տէն 20է գատար Սիւվէյիշ գանալընտան 103 սէֆինէ միւրուր իտուպ, 1 890 000 ֆր. հասըլաթը միւրուրիյէ վագը օլմուշ տրը։

ՏԱԽԻԼԻՍԷ

—Մաէրմէմունիյէ խապէր ալորզմըզա կէօրէ, զաթը հազրէթը Բատիշահի՝ Խարիճիյէ միւսթէշարը Տատեան Ցարու Թիւն էֆ. հազրէթլէրինին սէպգաթ իտէն խրտէմաթը սատրգանէսինէ միւքեաֆաթէն միշա. րէյէտէ 1000 ատէտ լիրան Օսմանի իհսան իլէ, էֆէնտիի միւշարէյէտ հագգընտա թէվֆէճճի հաթը Շահանէլէրինին եէնի պիր էսէրը ճէլիլինի իպրազ պուլուրմըշլը տրը։

—Կիրիտ ֆիրգան ասքէրիյէսի գօմանտանը էտհէմ բաչա հազրէթլէրինէ 1ինճի ռիթպէ Օսմանիյէ նիշան իհսան պուլրըմըշ տրը։

—Ախիրէն Սէյանի քաղէն կէլէն պազը ասքէր մէճրուհիյի տախի Եըլտրզ սէրայը ճիվարընտաքի խասթախանէյէ նագլ իտիմիշ օյորգլարընտան, խասթախանէի մէզքիւր՝ 4 տարիէտէն 7 տարիյէ իքիրազ օլընմըշ տրը։

Եէնի կէլէն մէճրուհլարը կէթերմիշ օյան թապիպ միրալայլարընտան Մաթգօվիչ պէյին ռիթպէսի միրիլիվալընը (բաչալըգ) թէրքի պուլրըմըշ տրը։

Էսկի մէճրուհլարտան 6 նէֆէրի քէսպը ոֆիլէթ իթմիշ օյորգլարընտան, զաթը հազրէթը Բատիշահի՝ իշպու չէհի զուլլարընը նէզտը Հիւմայունլարընա ճէլպ պուլուրարագ, նաիր իմիֆաթ պուլուրտրգլարը կիպի, 6տընտա կէօյսիւնէ տէսթիր Շէհիրնշահիրէրի իլէ իմթիազ նիշանընն կիւմիշ միտալեասընը թատիգ վէ հէր պիրինէ 10ար լիրա իհսան պուլուրմուշլար տրը։

Սուտուր իտէն իրատէի Սէնիյէ մուճիպինճէ, նէֆէրաթը մէրգումէ մէզքիւր միտալեալարը թագմըշ օյորգլարը հայտէ մուախխարէն Սէլանիքտէն կէլէն մէճրուհ արգատալարընը վարօրտա գարշըլամըշլար վէ ալչպ խասթախանէյէ կէթիրմիշլէր տիր։

Եարալարը էյիլէշմէքտէ օյան մէճրուհիյինին պիր խալըսը ախիրէն Պէշիքթաշ համմամընա կէօթիւրիւլուպ, պատէհու երնէ խասթախանէյէ կէօթիւրիւլմէր տիր։

—Սէրալը Հիւմայուն պէքճիսի Սատա աղա՝ Տէրսաատէթտէն Զանագ Գալէյէ գատար ճիվար մահալլերտէ պուզ իմալ իթմէք իւզրէ պու քէրրէ պա իրատէի Սէնիյէ 15 սէնէ միւտտէթլէ իմթիազը մախսուս իսթիհսալ էյլէմիշ տիր։

Իշպու իմթիազ մուճիպինճէ, մէզքիւր պու զը իմալ վէ ֆիրուխթը պիլմիւմէ բուսուսմանմիսթէնա օյաճաղը կիպի, պու իշ իչիւն մէմալիքը էճնէպիյէտէն ճէլպ օլընանագ մաքինալար վէ ալաթ վէ եաէմինէ սարէ տախի կէօմրիքէսմինէն մուաֆ օյանագ տրը։ Հայպու քի, մէզքիւր իմթիազ մէմալիքը Շահանէտ թագիի վէ եարմա պուզլարըն ֆիրուխթընա մանի օյամայաճագ տրը։

Իմալաթա պայլանմագ իչիւն պիր գումբանա թէչէքքիլ իթմիշ տիր։

—Կէօմրիքլէր մատտէսի հագգընտա իճրաի միզաքէրէ իշիւն Բուամանա հէյէթը վիրքէսընտան պիր զաթը Տէրսաատէթէ կէլմէք իզզէթ օլորզը՝ տիւն եազմըշ իտիք։

Մէմուրիյէթը մէզքիւրէյէ տէվէթը միւարէյէլէրհանընն մէարիֆ վէ մէզահիպ եազընը Մ. Սթաւրցա թային օլընըպ տիւն ասապահ չէհրիմիզէ վասլ օլմուշ, վէ Բուամանիա սէֆիրի Մ. Պալայանօ իլէ Պապը Ալիյէ կիտիպ Սատրազամ վէ խարիճիյէ միւսթէշարը բաչալար վէ խարիճիյէ միւսթէշարը Տատեան Ցարութիւն էֆէնտի հազարթը իլէ պիրլէր միւտտէթ միւլազաթ իթմիշ տիր։

—Մէրսին—Ադանա—Թարսուս չըմէնտֆէրինին սահիպը իմթիազը Նահիտ պէյ թարաֆընտան խարթը մէզքիւրը Տիւարպէքիր վէ Հալէպէ գատար թէվտիտինէ տաիր վուգու պուլան խաթտա՝ Նէֆիա Նէզարէթինճէ նազարը էհէմմիյէթէ ալընմըշ տէ իսէ տէ, խաթթը մէզքիւրընն պիր էճնէպի գումբանեա թարաֆընտան տէյիլ, իլա եէրի պիր գումբանեա թարաֆընտան ինչա իտիրիպ իշլէտիլմէսի մատտէսի միրը մուամալէյհինտէն թալէպ օլընըյօր իմիշ։

Մէսմուաթա կէօրէ, զաթը հաղրէթը Բատիշահի՝ Սատրազամ հազրէթլէրինէ իրսալ պուլուրտուգլարը պիր նամէի հիւմայունլարընտա Մէրսին—Ադանա—Թարսուս չըմէնտֆէր իսթիմալտէն Մէրսին—Ադանա—Թարսուս չըմէնտֆէր իսթիմալտէն Տիւարպէքիր մուամալէսինէ միրաճաաթ իտտէճէքլէր տիր։

(Տիկէք պազը հավատիսաթ իչիւն սօն սահիֆէյէ միրաճաաթ օլունա։)

Տիւնքի թարիխէ Տիրարպէքիր մուխտիրիմիպտէն մաթպասմազա աթիտէքի թէլէկրաֆ քէշիտ օլընմըշ տրը։

ՃԷՎԱՊԵՐ Շ-ՐԷՅԷՅ

Վալիի ալիմիզ Ազիզ բաչա հազրէթլէրի՝ մէրասիմը իսթիգպալիյէճէ թատգիմաթը ֆէվգէլատէ իլէ էլեվվ մէրքէզը մէմուրիյէթը ճէլիլէրինի (Տիրարպէքիրի) թէշրիֆ վէ էհալիյի թէսբիր պուլուրարլար։

Մ—Ի—Ա—Ի—Ն—Ի

ԱԶԳԱՅԻՆ

Կրօն. ժողով տիւն Լուսինեան Գեր. Տ. Խորէն Սրբազանը Ատենապետութիւնը թահթընտա իճթիմա իտէրէք, պազը գարը գօճա վէ խուսուսի մէսէլէլէրէ մէշղուլ օլմըշ վէ էգճիւմէյէ պէրվէճհը սթի պազը գարարար վերմիշ տիր։

1. Մուշ Վիճակընտա գէվճիրէթ խուսուսընտա սուի իսթիմալաթ կիւնտէն կիւնէ արթմագտա օյուպ, պունդն էօնիւնիւ ալմագ իչիւն մահալլի իտարէյի բուհանիյէսինին տիւշարը միշքիլաթ օյտուզընա տա. իր Մուշ Առաջնորդարանընտան Բաթրիգխանէյէ պիր թահրիրաթ վիրուտա իթմիշ օլմագլա, Եղօն. ժողով պու պապտէ պազը թէտապիրը միհիմմէ իթթիխազ օլունմասընա գարար վերմիշ տիր։

2. Մէզքիւր ժողով՝ Վանտա թէպտիրը տիւ ու մէզհէպ հարէքէթի մէվճուտ օյտուզընը միլի կազէթալար նէշրիթթընտան իսթիխպար ի տէրէք, պու պապտէ Բաթրիգխանէյէ մալիւմաթ բէսմիյէ վիրուտա իթմիշ օյուպ օլմատրընը անլամագ իսթէմիշ, վէ պունա տաիր հիշ պիր մալիւմաթ օյմատրընը անլարընճա, տերհալ Վան Առաջն. Տեղապահը Գեր. Տ. Պողոս Սրբազանա պիր թէ. լէկրաֆ քէշիտ իտէրէք, պու հա. վատիսին նէ տէրէճէ սահիհ օյտու. զընը պաթէլէկրաֆի սէրիան պիլտիրմէսինի էմր ու իշար էյլէմիշ տիր։

Տիւնքի Կրօն. ժողով՝ Տէրսաատէթտէ մուգիմ Վանլըարը ախիրէն Բաթրիգ Սրբազան Հազրէթլէրինէ թագտիմ իթմիշ օյորգլարը մահզէրի տախի նազարը տիգգաթա ալմըշ, վէ Բաթրիգը միշարէ. լէյհ հազրէթլէրինին պու պապտէ էմր իթտիկի պիր թէտգիրէ քէսպը վուգուգի էյլէմիշ տիր։

Լաքին Վանըն ահվալը հիւն իշ. թիմալի հագգընտա վերիլէճէք գա. բարը գաթի՝ խոռն ժողովա թաա. լուգ օլընմըշ տրը։

—

Մէսմուաթա կէօրէ, Բաթրիգ Սրբրազան հազրէթլէրի՝ Վան Առաջ. Տեղապահը Գեր. Տ. Պողոս Եպիսկոպոսա պիր թէլէկրաֆ քէշիտ իտէրէք, մէճլիսը միլիյէ իչիւն պայլատրը ինթիխապաթը ճէտտի. տէյի թաթիլ իմէսինի վէ գաթէն մէվճուտ օյան մէճլիսլերի պագը թուլմասընը էմր իթմիշ տիր։

Տիկէր թարաֆտան իշիտիլտիկինէ կէօրէ, Բաթրիգը միւարէյէյհ հազրէթլէրի՝ Ս. Էջմիածինտէ Օրմանեան Գեր. Տ. Մաղաքիա Սրբազանա տախի պիր թէլէկրաֆ քէշիտ իտուպ, էջմիածինտէն տոդրուճա Վանա պուլան խաթտա՝ Նգգ. Վարչութիւնը թայիմաթընա պէքլէմէ. սինի իշար ու իխթար էյլէմիշ տիր։

—

Տիւն Ս. Էջմիածինտէն Բաթրիգխանէյէ վիրուտա իտէն պիր թէլէկրաֆա կէօրէ, էվվելքի բազար կիւնիւ Եպիսկոպոս Ջեռնադրութիւնը այինի իճրա օլընարագ, 7 վարդապետ եանի Թիւրքիատան Օրմանեան Մաղաքիա, Սրուանձտեանց Գարեգին, Յովակիմեան Յոհեփան վէ Աստուածատուրեան Յովհաննէս վարդապետլէր իլէ Ս. Սինօդ ազասընտան Սանասարեան Մամբրէ, Այվազեան կարապետ, Սարգիս, Արիստակէս վէ Այվազեան վարդապետլեր Եպիսկոպոս թագաիս օլընմըշլար տրը։

Օրմանեան վէ Սրուանձտեանց վարդապետլէր՝ Թիւրքիատան կիտէր իքէն Թիֆլիսէ միւվասլէթլէրինտէ, մայիս 21տէ Նոր Դար Մեղ-Հայոցի, Մշակ վէ Արարատ կազէթալարը միւտիր վէ մուհարրիրլերինի զիյարէթ իթտիքլերի կիպի, եէվմը մէզքիւրտէ Օրմանեան Հայր՝ Գաֆգասիա վալիսի բրէնս Տնտուգօվի Գորսագօվա տախի պիր վիզիթա վէրիպ, իհթիրամաթը լայգա իլէ գապուլ օլընմըշ տրը։

Մայիսին 22ինճի Համարձումեար. թուսը կիւնիւ տէ Օրմանեան Գեր. Տ. Մաղաքիա վարդապետ՝ Թիֆլիս վանքընն Մայր Եկեղեցիսինէ «Ամեն տեղ Հայերը միացնողը՝ Ազգային Եկեղեցին է» (եանի՝ հէր եեր. տէ Էրմէնիլերի տարբէր իթթիհատատա թուլթան՝ Քիլիսէի Մելլի տիր)

մուգատտէմէսիյլէ մուխթասար պիր Քարոզ սէօյլէմիշ տիր։

Քէզալիք մայիս 24ինճի ճումատա երթէսի ագշամը Սրուանձտեանց վէ էրթէսի բազար սապահընը Օրմանեան վարդապետլէր՝ երնէ մէգքիւր վանք Քիլիսէսինտէ խընճախանճ էհալի հազրը օյորզը հայտէ մուէսսիր քարոզլար սէօյլէմիշլէր տիր։

—

Էրմէնի Գաթօլիք Բաթրիգ վէ Կամրդղիկոսը բիւթպէթիլ Ազարեան էֆէնտի հազրէթլերինին վուգուը տավէթինի մէպնի, մէճլիսը իտարէ՝ շէհրը հալին 14ինճի եարընքի չարշէնպէհ կիւնիւ սուրէթը ֆէվգէլատտէ օյարագ թէճէմմիւ իտէճէկի խապէր ալընմըշ տրը։

Մէճլիսը մէզքիւրընն յունիս 4ինճի չարշէնպէհ կիւնքի իճթիմաընտա, պէրվէճհը գարտէ 15 կիւն սոնրա թէճէմմիւ մուգարրէր պուլունմըշ իքէն, պեոյլէ ֆէվգէլատտ օյարագ տավէթ օյունմասը միճեերքէտ պիր միզաքէրէի միհիմմէտէն նէշէթ իթտիկի մէհուզ տրը։

Իշպու տավէթը ֆէվգէլատէնին սէպէպը սորլ նէ՝ օյտուզընը պիր մէյօր իսէք տէ, ումարրզ քի եարընքի մէճլիստէ, Ս. Յակոբ խայրաթխանէսի միթէվէլլիսի վէ Հոգաբարձութիւն բէիսի Ազարեան Արիստակէս էֆէնտի հազրէթլերինին խթիֆասընը կէրի այտրրմագ իչիւն իյճապ իտէճէք վէսաիթ տախի միզաքէրէ օյունը։ Վէ ումամ ճէօմարքն խայրը իչիւն մուվաֆֆագիյէթ տախի հասընը օյուզ։

Աքսի թագտիրտէ իտարէ մէճլիսի աղալ լահրգասը՝ իլա նիհայէթ պու խուսուսա էրմէնի Գաթօլիք ճէօմաթը էօնիւնտէ մէսուլ օլանագ տրը։

Քէզա իչիթտիկիմիզէ նազարէն, տասվի մէճլիսի (Դատասա. խորհուրդ) ազայարընտան Գրիճեան Պետրոս վէ Թրնկը Յովսէփ էֆէնտիլէր վէ Սամանճեան Գէորգ պէյ իսթֆա էյլէմիշ օյուուգլարընտան, իտարէ մէճլիսի՝ իշպու իսթիֆալը պիլգապուլ, եեբլերինէ էհլ ու էրպապ տրկէր 3 ազա ինթիսապ իտէճէկի մէմուլ տրը։

—

Գում-գարու տիշարրսը քիլիսէսինին սրբգաթի մատտէսի հէնուզ Թահգիգ իտիրմէքտէ օյուպ, իքի ժամկոչ իւէ Միքայէլ նամ չախս էլան մահպուս տրբլար։

Միւտտահի ումումիիք թարաֆընտան մատտէի մէզքիւրէ հագգընտա պու ասպահ միւրուտ իտէն պիր ճէլպ բուսուլասը՝ քիլիսէի մէզքիւր բարազարընտան Տ. Խաչատուր քահանայ իլէ իքի նէֆէր գըզ չակիրտան, վէ Թագ. Խորհուրդ ազայարընտան պիր գայրընը վէ տիկէր պագը քէմէնէլէրի խթինթագտ տավէթ իթմէքտէ տիր։

—

Ճօրճէվօ (Եերկէօյ) Օսմանը չէհպէնտէր վէքիլի Պողոս էֆէնտինին մատտազէ էյլէն Երանչվատ իլէ ագտը իզտիվաճը այինի էվվելքի կիւն Պուգրէշ Էրմէնի քիլիսէսինտէ մուգու պուլմուշ տրը։

ԻԼԱՆ

ՏՕԳԹՕՐ Մ. ՏԻՆԱՆԵԱՆ

Տօգթօրը մումիլէյհ՝ պու քէրրէ քէնտի իգամէթկեահընը Սթամպօլտա Պալի բաչա եօղուշ նտա 16 նումիրալը խանէյէ նազլ իթմիշ օլմաղլա, բէնճէնպիհ կիւնկերի էօյլէնտէն սօնրա ագչամա գատար Փուգարա խասթէկեանը մէճճանէն թէտավի էյլէյէճէկի կիպի, տիկէր կիւնլերտէ տախի քէնտիսինէ միրաճաաթ իտէնլեր՝ թապիպը մումիլէյհի խանէի մէգքիւրտէ պուլաճագլարը իլան օլունը

ՊԱՆԳԸ ՕՍՄԱՆԻ

Պանգը Օսմանիին գալաթա վէ Սթամպօլ իտարէխանէյէրի՝ ալաֆրյունիսին 24ինճիս կէլէճէք բէնճէնպիհ կիւնիւ գարալը օլաճագլար տրը։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ

Գրէտի Լիոնէ պանգասընընն գալաթա վէ Սթամպօլ շիպէյէրի ալաֆրը։ յունիսին 24ինճիս կէլէճէք բէնճէնպիհ կիւնիւ գարալը օլաճագլար տրը։

ՍՕՆ ԲՕՍԹԱ

ԻՆԿԻԼԹԷՐՐԱ
Մ. ԿԼԱՏՍԹՕՆԸՆ
ԻՆԹԻՄԱՊ ՊԷՏԱՆՆԱՄԷՍԻ

Ինկիլթերրա բէմը վիւքէլաը Մ. Կլատսթօն՝ իսրա օրընճագ բարլամէնթօ ինթիմապաթը ճէտիտէսի իչիւն Միաղոթիան էյալէթի միւնթէխիպլէրինէ խթապէն յունիս 12 թարիխիյէ պու քերրէ աթիտէքի պէյանամէյի նէյր ԻԹՄԻՀ տիր։

Էֆէնտիլէր,

Իրլանտայա պիր հիւսնիւ իտարէ ԻԹԱՍՆԱ տարի օյան լայիհանրն մուվաֆֆագիյէթսիզ իկէ տիւչար օյմասը նէթիճէսի օյարագ հէյէթը վիւքէլա՝ Բարլամէնթօնրն տաղրտրլմասընա գարար վէրմիշ վէ Գրբայիցա տախի պու գարարը լուԹֆէն Թաստիգ պուլուրմուշ տրը։ Պունտան մագսէտ չու տրը քի, մէմլէքէթ (եանի էհալի) եարբմ ասրրատան պէրու քէնտույէ արգ օլընան մէսէլէլերին էն աղբրլարընտան վէ լաքին էն սատէլերինտէն պիրի հագգընտա պէյանը բէյ էյլէսին։

Թապիաթըն արԹրգ իսԹիրահաթ ԻԹՄԷքիկիմի պիւէնոր ավաղ իլէ պանա թավսիյէ էյլէտիկի միւտտէ. թը էօմրիւմին չու տէվրինէ վասրլ օյմուշ օյտրդըմ հալաէ, մէմլէքէթէ արգ ու իրաէ օլընան մէսէլէնին եաընդ աղբրլարը սէպէպիյէ պէյինճի տէփա պիր քերրէ տահա հագգըմտա էմՄիյէթ ու ԻԹիմատրնրը թալեպ իտէր։ Վէ պիր պիրի արտը սըրա օն իչ Բարլամէնթօտա ազալրգ ԻԹտիքտէն սօնդրա օն տէօրտունճիտ տախի պի, ազալրգ սանտալեասընա արզու էյլերիմ։

Իրլանտա ումուր ու մէսալիհինտէ պիր պուհրանը ազիմ հուսուլէ կէլմիշ օյտրդընա՝ ԻՆԹԻԽԱՊԱԹԸ ախիրէ էանասընտա կէրէք բրօկրամմտա վէ կէրէք նուԹգարրմտա սիզի գանի ԻԹՄԷյէ սայ ԻԹՄիշիմ տիր։

Պունտան էվվէլքի հէյէթը վիւքէլա՝ հէր նէ գատար ումուրը ատիյէտ զայրֆ իտի իսէ տէ, պուհրանը մէզքիրը միզաքէրէ ԻԹՄէյէ բէք պէօյիւք մէյտան վէ միւսատէսի վար իտի։ Հէյէթը վիւքէլաի միչարէյէհա՝ էկէր պիր թէպտիրը ագիլանէ իպրագ ԻԹՄիշ օյա իտի, սէրպէսԹի (լիպէրալ) ֆրրգասը թարաֆընտան պիր մուվէնէթը գավիյէ վէ իչԹիյագքեասրանէ կէօրէճէք։ Վէ իհԹիմալ քի թէտպիրը մէզքիր՝ չիմտիքի տէվրը իճԹիմա էանասընտա իտալտա մէսէլէսինի հալ ԻԹտիքտէն մատտա։ 1885 Բարլամէնթօսընը՝ մէսէլէի մէզքիրէյէ միթէալլիգ միզաքէրաթը գանունիէի ատիյէ վէ մէսալը միթէատտիտէ իլէ տէ մէչդուլ օյմասընա սէպէպ օյապիյէճէքտի։

Պէնիմ էն պէօյիւք արզում՝ պէօյէ պիր բօլԹիգատա մէզքիր գապինէթօլը իլԹիգատ ԻԹՄէքտէն ի. պարէթ իտի։ Լաքին յունվար 26տա հիւքիւմէԹ՝ պու բօլԹիգատա տապանա զրատ պիր բօլԹիգա, եանի թէտպիրը զէճրի բօլԹիգասը ԻԹԹիխաղ իտէճէկինի պէյան ԻԹՄիշ։ Վէ եալընը Լօրտ Գարնարվօն պու բօլԹիգատա հիսսէմէնտ օյմագտան իսԹինքեաթի էյլէմիշտիր։

Պու սուրէթլէ իռլանտա մէսէլէսի՝ պիրինճի սընքիա տախիլ օյմը, վէ պու խուսուս տիկէր պիրճիւ՛էլ մէսէլէլերէ իրասը մազարրաթ էյլէմիշ տիր։

Հէր քէսին ֆէհմ ԻԹաիկի վէճճ. լէ վագԹ ու սաաթ արԹրգ հիւլուլ ԻԹՄիշ օյուպ, մատտէ եալընը մէսէլէնին սուրէթը հալ ու թէվիյէսինին թալինինտէ գալմըշ իտի։

Պէնիմ էֆէնտիլէր, էվվէլքի գապինէթօ. նը իռլանտա հագգընտաքի բօլԹիգասընը թագտիր ԻԹՄէյիպ, զիմամը իտարէյի էլէ ալընճա նի՛չիւն տիկէր պիր բրօկրամ թէքլիֆ ԻԹտիկիմիզի վէ պու պէօյիւք վէ սատէ մէսէլէնին նիչի՛ւն սիզին հուզուրընը. զա կէլիպ գարարընդզը թալեպ էյլէտիկինի չիմտի սարահաթէն անլայաճագսընդզ։

Իռլանտանը թէտապիրը զէճրիյէ իլէ՝ մի իտարէ օլընմասընը, եօգսա քէնտի քէնտիսինին իչի՛յէ մի մէչդուլ օյմասընը իսԹէրսինիզ։

Բէտտ օյունմըշ օյան լայիհալարընը ֆիլան վէ եա ֆալան նօգԹասը իւզրինէ պուրաճրգտա թաֆսիլաթա կիրիշմէք հիչ պիր չէյէ եարամազ վէ սէրպէսԹի ֆրգասընտան այրընան լիպէրալլարընը մուղագ։ քիֆայէԹսիզ վէ նագապիյը իճրա լայիհալարընը թահրը միւսահասայա ալմագ հիչ պիր ֆայտէ վէրմէզ։

ՕրԹատա մատագալ վէ գաԹի իքի բլան մէվճուտ օյուպ, պունլարընը հիւքիւմէԹ՝ պու բօլԹիգայա տապան տապանա զրատ պիր բօլԹիգա, եանի թէտպիրը զէճրի բօլԹիգասը ԻԹԹիխաղ իտէճէկինի պէյան ԻԹՄիշ։ Վէ եալընը Լօրտ Գարնարվօն պու բօլԹիգայա հիսսէմէնտ օյմագտան իսԹինքեաթի էյլէմիշտիր։

Պու սուրէթլէ իռլանտա մէսէլէսի՝ պիրինճի սընքիա տախիլ օյմը, վէ պու խուսուս տիկէր պիրճիւ՛էլ մէսէլէլերէ իրասը մազարրաթ էյլէմիշ տիր։

Հէր քէսին ֆէհմ ԻԹաիկի վէճճ. լէ վագԹ ու սաաթ արԹրգ հիւլուլ ԻԹՄիշ օյուպ, մատտէ եալընը մէսէլէնին սուրէթը հալ ու թէվիյէսինին թալինինտէ գալմըշ իտի։

Պէնիմ էֆէնտիլէր, էվվէլքի գապինէթօ. նը իռլանտա հագգընտաքի բօլԹիգասընը թագտիր ԻԹՄէյիպ, զիմամը իտարէյի էլէ ալընճա նի՛չիւն տիկէր պիր բրօկրամ թէքլիֆ ԻԹտիկիմիզի վէ պու պէօյիւք վէ սատէ մէսէլէնին նիչի՛ւն սիզին հուզուրընը. զա կէլիպ գարարընդզը թալեպ էյլէտիկինի չիմտի սարահաթէն անլայաճագսընդզ։

Իռլանտանը թէտապիրը զէճրիյէ իլէ՝ մի իտարէ օլընմասընը, եօգսա քէնտի քէնտիսինին իչի՛յէ մի մէչդուլ օյմասընը իսԹէրսինիզ։

Բէտտ օյունմըշ օյան լայիհալարընը ֆիլան վէ եա ֆալան նօգԹասը իւզրինէ պուրաճրգտա թաֆսիլաթա կիրիշմէք հիչ պիր չէյէ եարամազ վէ սէրպէսԹի ֆրգասընտան այրընան լիպէրալլարընը մուղագ։ քիֆայէԹսիզ վէ նագապիյը իճրա լայիհալարընը թահրը միւսահասայա ալմագ հիչ պիր ֆայտէ վէրմէզ։

ՕրԹատա մատագալ վէ գաԹի իքի բլան մէվճուտ օյուպ, պունլարընը տախիլ օյմագսըզը պիր գանուն իսԹիհսալ ԻԹսէ խօշնուտ վէ մէմնունուն օլուր. անճագ պու գանունն՝ քէնտի ումուր ու մէսալիհինէ սուրէթը մունԹազամէտէ գօնԹրօլ վէ նէգատրէթ ԻԹՄէսինի՝ 1782 սէնէսի սուրէթը թէվիյէսինտէն տահա զիյատէ սալիհ վէ միւսաիտ օյմալը տրը։

Իրլանտա՝ հալիսինին ազնուփու�ը օյան գէսմընը (բրօԹէսԹանլարը) հրմայէ վէ մուհաֆագա ԻԹՄէք իչին քէնտուլէ թէքլիֆ օյանան պիճիմէվէ չէրաիթի բէտտ ԻԹՄէյիպ պիլաքիս գապալ ԻԹՄիշ տիր։

Պու նէվի էֆքեար ու իսԹիտատլարա նազարը տիզգաթըմզը թէմամրյա հար ԻԹՄիշիպ վէ իտէճէմիզ։ լաքին իւմիտ իտէրիմ քի, ըմգօչիա՝ պու միւպահասայա թէտասուպը տինի զէհիրինի գարրյարրմազ իչիւն սարֆ իտիլէկէյն իգտամմանը զարիպէյի թէզեիֆ ու ըստտ իտէճէք տիր։

Պէլֆասթ իլէ չըմլատէքի տիկէր չէհիրլերին չայանը թէէսսիֆ արպէտալարը պիզէ իպրէթ օյսունլար։

Էֆէնտիլէր,

Պիզիմ բօլԹիգամըզ գապալ օլընըգտա պէր վէճճը աթի ֆէվամիտ վէ մուհասսէնաթ հուսուլէ կէլէճէք տիր։

ԻԹԹիհսառը մէմալիք թագվիյէ օյունուպ, գուվվէթի թէզայիւտ էյլէյէճէք տիր։

Խազինէի տէվլէթին միԹէմատիյէն վուգու պուլան զայիաթը ճէսիմէսի արԹրգ վուգու պուլմայաճագ տրը։

Իրլանտատա հագսըզ զիամէթլէր (աւատականութիւն) միւնտէֆի օլուպ, ճէղիրէի մէզքիրէրինն մէնապիի սէրվէթի քէսպը իւմրան վէ թէրագգի իտէճէք, վէ պու թէրագգի պիր սէրպէսԹ վէ մունԹազամ հիւքիւմէԹտէն նէյէԹ էյլէյէճէք տիր։

Էդմինէի միւթէգատտիմէտէն պէրու այլմը մէտէնիյէթ նազարընտա ինկիլթերանրն չան ու չէրֆինի իխլալ ու թէլվիս իտէն վէ իրլանտա հագգընտա վագը օյան պիր լէքէ միւնտէֆի օլաճագ տրը։

Էլհասը բարլամէնթօնրն հայսիյէթ ու հուրրիյէթը մուամէլէսի երինէ քէնտիյէ իտտէ օլունճագ, վէ ու մուրը մէմլէքէթ միհվերը լայզգընտա ճէրէյան իտէճէք տիր։

Շիմտի, էֆէնտիլէր, սիզէ էն էվվել արզ օլընան մէսէլէ չու տրը։

Իռլանտա նա՞սրլ իտարէ օլունճագ տրը։

Պու մէսէլէ տէ տիկէր պիր մէսէլէյի ինԹաճ իտիյօր. եանի, ինկիլթերա իլէ Մգօչիա նա՞սրլ իտարէ օլունճագլար տրը։

Ինկիլթերա իլէ Մգօչիատա պա խուսուս 6 սէնէճէն պէրու ճէրէյանը ումուրը նէ տէրէճէյէ գատար տիչարը մանիա օյտրդընը, վէ պէօյիւք Բարլամէնթօնրդըն ԻԹԻԹար ու գուվվէթի նէ գատար զրրրլտրդընը պիլիրսինիզ։ Օ զէման Բարլամէնթօտա միլլէթ թարաֆտարանը՝ Իռլանտամէպուսանտան միւրէթթէպ քիւչիւք պիր ագալլիկէթ (փոքրամասնութիւն) թէչքիլ ԻԹՄէքտէ, վէ Իռլանտայը պիր գաչ մէպուսանրն մուավէնէթինէն պաչգա պիր մուավէնէթ նաիլ պուլընմամագտա իտիլէր։ Շիմտի տօգսան գատար օյտրդալարընտան, «պիզ Իռլանտա միլլէթի նամընա սէօյլէյօրրզ» տէյէպիլիրլէր։

Պու իչտէ եարբմ թէտպիրլէր ԻԹԻԹազը միւմքինզ տիր։ Իրլանտայը մէպուսանրն քէնտի ատէլէրի գուվվէթինէն մատտա, ինկիլթէրրատա պուլտրդալարը մուավէնէթին գուվվէթինէ տախի մալիք տիրլէր։ գիրա անլէրին մէմլէքէթի լէհրինտէ 313 բէյ վէրիմիշ տիր։

Պունտան մատտա հէր չէյէ ֆագգօլան պիր գուվվէթէ տէ մալիք տիրլէր։ հագգ քէնտիլէրինտէն եանա տրը։

Լաքին, էֆէնտիլէր, հէր նէ քի եարմամըզ լազրմ կէլիր իտի իսէ եարարգ։ Շիմտի սիզ քի մէմլէքէթին միւնթէխիպլէրիսինիզ, սիզին պէյանը բէյ ԻԹՄէնիզ լազրմ կէլիր։

Հանիյա քի ուզաղ էյի կէօրէնտինիզ տէ։ էյիի ինԹիխապ ԻԹՄէք իչիւն ֆէնայը բէտտ ԻԹՄէյէ ճիւրաթ վէ ճէսարէթ իտէ իտինիզ։

սաարգ վէ մինէթատար
պէնտէնիզ
Վ. Է. ԿԼԱՏՍԹՕՆ

—

Բեւ Մեւ Կոզէնտէ օգունտրդընա կէօրէ, Իռլանտանրն իւսԹէր էյլէթինտէ վագր Գոլէրէն նամ մաշալտէ մուխԹարիյէթը իտարէյէ թարաֆտար օյան Մ. Կլատսթօն, Մ. Բարնէլ վէ Մ. Ճօն Մօրլիյին բէսիմլէրի եարբլրպ, մուխԹարիյէթը մէզքիրէյէ մուխալիֆ օյան պիր խայի ԲրօԹէսԹան էհալի էօնիւնտէ աթէչէ վէրիմիշ տիր։ Գէզալիք մաշալալար վասէքասըյա պիր ալայ ԹերԹիպ օյունուպ պուտնտա տա Իրլանտա լայիհասը ալէյհինտէ պուլրնան Մ. Զէմպէրլէն, Մ. Թրավէլեան, Լօրտ Բանտօլֆ Զորչիլ, վէ տիկէր պաղը զէվամ իչիւն իւզէրինտէ եաշասրն եազըլը ֆէնէրլէր կէպտիրիլմիշ տիր։

* * *

Իրլանտատա Թիւամ սէրբիսգորսը Մ. Մազ-Էվիլի իլէ մայէթ բէհապինի՝ պիր գօնֆէրանս ագտ իտէրէք, Մ. Կլատսթօնա աթիտէքի Թէչէքքիւ նամէյի իրսալ ԻԹՄիշլէր տիր։

«Պիզ՝ Թիւան բէհապինի՝ Մ՝օնսէնեէօր սէրբիսգօրսընը Թահրը բրյասէԹինտէ պիր գօնֆէրանս ագտ իտէրէք, Մէճլիսը մէպուսանտա պէօյիւք վէ մէչհուր տիբլօմաթ միհմէրէմ Վիլհամ Էտուարթ Կըլատսթօնրն Իրլանտա հուգուգրը քէմալը չէճասաթ վէ մէհարէթլէ միւտաֆէա ԻԹտիկինտէն տօալը միւչարէլէյհէ արզը չիւքրան վէ մինէԹտարի իտէր։ վէ մազլուպիյէթը հազրէսինտէ պիլէ պէօյիւք պիր մուզաֆֆէրիյէթը մանէվիյէյէ նաիլիյէԹինի նազարը տիգգաթա ալարագ։ էհալիմիզին Թէճէհտտիւտ վէ իհճեասը իչիւն կէրէք քէնտիսինին վէ կէրէք Իրլանտա ֆրգասընրն իլէրտա։ սարֆ իտէճէքլերի հիմէմաթ ու իգտամաթտա մուավէնէթը միւէսսիրէմիզի վատ վէ թէահհիւտ էյլերիզ։»

ՊԱՎԻԼԻՈՆ ԴՐԱԼԸՆԸՆ ՎԷՖԱԹԸ

Կէյէն սալը կիւնքի նիւսխէմիզտէ, Պավիլիոն գրալը Իքինճի Լուիին չուուրընա խալել կէլմէսի հասէպիյլէ ԹախԹընտան խալ։ վէ բրէնս Լուիթբոյսընն նախպը հիւքիւմէԹ նասպ օլընմասընա տարր տէրճը Թաֆսիլաթ ԻԹտիկիմիզ սրրատտա, գրալը միւշարէյէհին վէֆաթը հավատիսի տախի էվրօբա կազէԹալարընտա միւնաէրիճ օյտրդընը իլավէ մէգալ ԻԹՄիշ իտիք։

Ցիւնքի բօսթա իլէ կէյէն էվրօբա կազէԹալարընտա, Իքինճի Լուի գբրալըն նակէհան վուգու պուլան վէֆաթը հագգընտա Թաֆսիլաթ միւնտերիճ օյմաղլա, պէր վէճճը աթի տերճ օլունուր։

Կէյէն հաֆԹա բազար կիւնիւ պիւԹիւն կիւն գրալ Լուի՝ զայէթ սաքին կէօրիւնիւպ, Ցօգթ. կիւտտէն իլէ պէրապէր Պէրկ սէրայընընն պաղչէսինտէ կէզինմիշ, վէ սաաթ 6տա Թապիպը մուսմարլէյէ իլէ Թաամ իտուպ, իչ չէրեէք սօնդրա եինէ հէքիմ իլէ պաղչէյէ չըգմըշ, վէ պիրազ կէզինմէքտէն սօնդրա, արգաթրը սըրա տօպշմագտա օյան մուհաֆըզլարա եօլ վէրմէսինի Մ. տը կիւտէնտէն Թալեպ ԻԹՄիշ օյմաղլա, Թապիպը մուսմարլէյէ տախի իհԹիյաԹսըզրգ իտէրէք, մուհաֆըզլարա եօլ վէրիպ գրալ իլէ եալընը գալմըշ տրը։

Սէրայ մէմուրիյին՝ սաաթ 8է գատար գրալ իլէ հէքիմին օրԹայա չըգմատըգլարընը կէօրիւնճէ, մաչալալարա պաղչէտէ անլէրի արամագա չըգմըշլար վէ նիհայէթ կէօլիւն քէնարընտա գալալը չարգա իլէ բարտրսիսինի պուլմուշլար տրը։ Պունրն իլէրինէ կէօրկէ իճրաի ԹահարիյաԹ օլընարագ։ գրալ իլէ Մ. կիւտէնին ճէսէտալէրի կէօյտէն չըգարըլմըշ տրը։ Ցօգթ օրրն եիւզիւնտէ բէք չօգ չըգզգ նիշանէլէրի պուլընտրդընտան։ գրալ իլէ միւչարէյէհ արասընտա տէհրէթլի պիր պօղուլմա վուգու պուլտրդը անլայըլմըշ տրը։

Կէօյտէն չըգարըլտրգլարընտա ի�զերլէրինտէ հէնուզ պիր ազ նիշանէի հայաթ կէօրիւնտիկինտէն, Ցօգթէօր Միւլլեր չօգ չալըշմըշ իսէ տէ։ հիչ պիր սէմէրէ հասրլ օլմամըշ տրը։

ԷրԹէսի բազար էրԹէսի կիւնիւ ճէնտգէյէ միԹէալլիգ մուամէլաթը բէսմիրէնին իճրասը իչիւն միւքէլա Թաքաֆքընտան Պէրկէ պիր գօմիսիօն միւրուտ ԻԹՄիշ։ վէ գրալըն ճէնտէսի սէրայն պիր սալօնընա վագ իլէ պաղը ուճունա պիր խալ գօնըլմուշ վէ սալօնն տէօչէմէսինէ կիւլ։

207)

ՍԻՄՕՆ ՎԷ ՄԱՐԻ

ՄԻՒԷԼԻԹԻ
ԳՕԱԶԻԻ ՅԷ ՄՕՆԴԷՐԻՆ
ՄԻՒԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՒ

Միլլեր.— Բէք ալա. բէճա իտէրիմ քի պանա պիր գալէմ, հօգգա վէ քեաղըտ սլուլտրբարընդզ... տօղրուճա Թախմին իտէյիմ։

Օգթավի.— Էօյլէ եարամազընըզա շիւսկէմ եօգ. իչԹէ խԹէտքլէրինիզ հազըր տրը։

Գուլումմը բէրԹէվուզ իլէ հէր պիր բարչայը այրը այրը Թէագիգ վէ ֆիյաԹլարընը քեաղըտրն իւզէրինէ իշարէթ ԻԹՄէքտէ իտի։

Օգթավի իսէ գուլումմընրն պաչը ուճընտա այագտա տուրմըշ, բագգամլարընն սիւԹունընրն ուզանտրդընա պագմագտա իտի։

Գուլումմը եէքիւնի եաբբպ, օթուզ սէքիզ պին ֆրանգա պալիզ օյտուղընը պէյան էյլէտի։ Օ ֆիյաթա քէնտիսինէ Թէրը օլունճագ օլա, եիրմի պին ֆրանգ քեար իտէպիլէճէյինի տիւչունմէքտէ իտի։

—Հագգգաթէն պունլարրն ֆիյաթրընը՞ մը անլամագ իչիւն պէնի ճէլպ ԻԹտինիզ, եօգսա սաթմագ նիյէԹինտէմիսինիզ։

Օգթավի.— Սաթմագ իսԹէյճէք օլսամ ալըճ՞մըսրն։

Միլլեր.— Նի՞չիւն ալմայըմ։

Օգթավի.— Նէ՞ ֆիյաթա ալըճմըսրն։

Միլլեր.— Թախմին ԻԹտիյիմ ֆիյաթա. օթուզ սէքիզ պին ֆրանգ բէչին օլարագ վէրիրիմ...

Օգթավի.— Էյլէնի՞յօրմըսրն։

Միլլեր.— Ճիտտէն սէօյլէյօրըմ... պէն գըյմէթը հագգգըյմէլէրինի սէօյլէտիմ։

Օգթավի.— Ճիւմէսինի տէ սէօքիւպ էրիթտիրէճէք օյուրսան, վագրա օգատար անճագ ԹուԹար... լաքին պունլարրն մոտաը հէնուզ սամմամըշ օյտուղը ճիհէթլէ, պու հալտէ սոթաճագ օլուր իսէն չօգ քեար իտէրսին..

Միլլեր.— Էօյլէ պէլլէմէյին, մա՛տամ։

Օգթավի.— Սէն ինսաֆլը օլ քի, պէն տէ ինսաֆլըճա տավրանայըմ...

Միլլեր.— Խիլասա, սիզ նէ՞ գատար իսԹէրսինիզ, մա՛տամ։

Օգթավի.— Թագըմըյա գըրգ պէշ պին ֆրանգ...

Միլլեր.— Գըրգ բարչալար, վէ չու չէքմէճէնին իչինտէքի պԹուն վէ կիւմիւչ խուրտավաթ տա պէրապէ՞ր մի...

Օգթավի.— Նէ՞ մինանէպէթ... օ տէտիյին չէյլեր էն ազը իքի իւչ պին ֆրանգ տէյէրլէր։

Միլլեր.— Ամմա եարտընը՞զ։

Օգթավի.— Գիր քէրբէ պագ։

Միլլեր չէքմէճէյի մասանրն պիր քէօչէսինէ պօչալԹպ, իչինտէքի չէյլերի միւԹատը վէճճ իլէ զրէ Թէագիգ ԻԹտիքտէն սօնրա, նակէհան.

—Շու գօլ տիւյմէսի բէք կիւզել, բէք թօհաֆ։

Գուլումմընրն պահսրնը ԻԹտիյի գօլ տիւյմէսի, նալ պիշիմինտէ բէրուգէյի պիր թէք տիւյմէ օլսուղը մալիւմ տիր։

Միլլեր.— Պունրն օ պիր թէքինի զա՞յ մը ԻԹտինիզ։

Օգթավի.— Էվվէք, ամմա պու թէքի տէ տրզգաթսըզրգ իլէ օ խուրտէվաթրն իչինտէ գօյմուչրմ. չիւնքի պաղը էապապա մէպնի օ տիւյմէյի սաթմագլըգը թէրվիճ ԻԹՄէսիյիմտէն, սաթմայըպ սագլայահաղըմ—տէյէրէք, մէզքիր տիւյմէյի պիր թարաֆա գօյտու։

Միլլեր.— Գըրգ տէօքիւք բարչալարրն քեաֆֆէսինի պէրապէր վէրէճէք օլուր իսէնիզ, գըրգ պէշ պին ֆրանգ վէրիրիմ։

Օգթավի.— Գըրգ ալթը պին ֆրանգ վէրիրիմ։

Գու վէճճ իլէ Օգթավի իլէ գուլումմը բագարլըգ ԻԹտիքլէրի սըրատա, գաբու աչըլըպ Գօնթ Իվան իչէրի կիրտի։

Գուլումմը Միլլեր մէրգումը կէօրտիւքտէ հէման այաղա գալգըպ, պաչընը եէրէ գատար էյէրէք քիմալը թէվատու իլէ սէլամ վէրտի։

Օգթավի՝ Գոնթը իւզէրինէ գօյուպ այնընը ուզաթտը։

Գոնթ.— Նէ՞ եաբյօր իտինիզ, պունլար նէ՞ օլաճագ մէյտանտա։

Օգթավի.— Գիր միւտտէթտէն պէրու պիր թէսավվուրըմ վար իտի, պու կիւն իճրա իտիյօրըմ... եալընը սէնին վէրմիշ օլուղընն չէյլէր ինտիմտէ գըյմէթատար օլմըզ։— Ճիւմէսինի տէ սէօքիւպ էրիթտիրէճէք օյուրսան, վագրա օգատար անճագ ԹուԹար... լաքին պունլարրն մոտաը հէնուզ սամմամըշ օյտուղը ճիհէթլէ, պու հալտէ սոթաճագ օլուր իսէն չօգ քեար իտէրսին..

Միլլեր.— Էօյլէ պէլլէմէյին, մա՛տամ։

Օգթավի.— Սէն ինսաֆլը օլ քի, պէն տէ ինսաֆլըճա տավրանայըմ...

Միլլեր.— Խիլասա, սիզ նէ՞ գատար իսԹէրսինիզ, մա՛տամ։

Օգթավի.— Թագըմըյա գըրգ պէշ պին ֆրանգ...

Միլլեր.— Գըրգ բարչալար, վէ չու չէքմէճէնին իչինտէքի պԹուն վէ կիւմիւչ խուրտավաթ տա պէրապէ՞ր մի...

Օգթավի.— Նէ՞ մինանէպէթ... օ տէտիյին չէյլեր էն ազը իքի իւչ պին ֆրանգ տէյէրլէր։

Միլլեր.— Ամմա եարտընը՞զ։

Օգթավի.— Գիր քէրբէ պագ։

Միլլեր չէքմէճէյի մասանրն պիր քէօչէսինէ պօչալԹպ, իչինտէքի չէյլերի միւԹատը վէճճ իլէ զրէ Թէագիգ ԻԹտիքտէն սօնրա, նակէհան.

—Շու գօլ տիւյմէսի բէք կիւզել, բէք թօհաֆ։

Գուլումմընրն պահսրնը ԻԹտիյի գօլ տիւյմէսի, նալ պիշիմինտէ բէրուգէյի պիր թէք տիւյմէ օլսուղը մալիւմ տիր։

Միլլեր.— Պունրն օ պիր թէքինի զա՞յ մը ԻԹտինիզ։

Օգթավի.— Էվվէք, ամմա պու թէքի տէ տրզգաթսըզրգ իլէ օ խուրտէվաթրն իչինտէ գօյմուչրմ. չիւնքի պաղը էապապա մէպնի օ տիւյմէյի սաթմագլըգը թէրվիճ ԻԹՄէսիյիմտէն, սաթմայըպ սագլայահաղըմ—տէյէրէք, մէզքիր տիւյմէյի պիր թարաֆա գօյտու։

Միլլեր.— Գըրգ տէօքիւք բարչալարրն քեաֆֆէսինի պէրապէր վէրէճէք օլուր իսէնիզ, գըրգ պէշ պին ֆրանգ վէրիրիմ։

Օգթավի.— Գըրգ ալթը պին ֆրանգ վէրիրիմ։

Գու վէճճ իլէ Օգթավի իլէ գուլումմը բագարլըգ ԻԹտիքլէրի սըրատա, գաբու աչըլըպ Գօնթ Իվան իչէրի կիրտի։

Գուլումմը Միլլեր մէրգումը կէօրտիւքտէ հէման այաղա գալգըպ, պաչընը եէրէ գատար էյէրէք քիմալը թէվատու իլէ սէլամ վէրտի։

Օգթավի՝ Գոնթը իւզէրինէ գօյուպ այնընը ուզաթտը։

Գոնթ.— Նէ՞ եաբյօր իտինիզ, պունլար նէ՞ օլաճագ մէյտանտա։

Օգթավի.— Գիր միւտտէթտէն պէրու պիր թէսավվուրըմ վար իտի, պու կիւն իճրա իտիյօրըմ... եալընը սէնին վէրմիշ օլուղընն չէյլէր ինտիմտէ գըյմէթատար օլմըզ։

Գոնթ.— Պէն պուրտա տէլիլիմ կիպի ատտ իտէրէք, իչինտէքի պիԹիրինիզ. բէք ա՛ա,—տէտիյի սըրատա, կէլիչի կիւզել կէօզլէրինի միւճէվվէրրաթը մէվճուտէյէ սաթֆ իլէ գօլ տիւյմէսինին թէքի կէօզիւնէ իլիշմէսիլէ, պիրտէն պէնգի սաթըպ տիւչարը հէյճան օլտու, վէ տիւյմէյի ալըպ պիր միւատտԹիքը էվիրտի չէվիրտի թէտգրգ էյլէտի։

Օգթավի իսէ, եավաշ սէս իլէ գուլումմը իլէ բազարլըգա տալմըշ օլտուղընտան, Գոնթը չու հալինի ֆէրգ իտէմէտի։

Գոնթ քէնտի քէնտիյէ.— Օ տիւյմէ տիր... եանըլմատըղըմա էմին իմ... դարիպ չէյ... ճանապա չիմտիյէ գատար պուլամատըղըմ չէյի թէսատիֆ այաղըմա՞ մը տօլաշտըրըյօր։

Գուլումմը.— Գըրգ պէշ պին պէշ եիւզ ֆրանգա պիԹիրէյիմ կիԹսին— տիմէքտէ իտի։

Գոնթ Իվան սէօզէ գարըշըպ գօլ տիւյմէսինի կէօսԹէրէրէք.— Գու տիւյմէ տէ բազարլըգրն իչինտէ՞ մի տիր։

Օգթավի մուգտարրպէն տուտագլարընը ըսըրմաղա պաչլատը։

Գուլումմը.— Խայր, Գոնթ. մատամ օ տիւյմէյի սագլամագ իսԹէյօր։

Գոնթ՝ պարիտանէ Օգթավինին եիւզինէ պագարագ.— Նի՞չիւն եա։

Օգթավի.— Կիւզել պիր տիւյմէ տիր... թէքինի զայպ ԻԹմիշիմ, այնընը եաբտաճաղըմ։

Գոնթ ֆիւթուրսրզ պիր հալ իլէ, տիւյմէյի մասանրն իւզէրինէ գօյմայըպ, թէտգրգ ԻԹՄէքտէ իտի։

Միլլեր.— Ուզալչը՞գ մը, մա՛տամ։

Օգթավի.— Գըրգ ալթը պին ֆրանգ վէրիրսէն, ուզալչարգ տիմէք տիր։

Միլլեր.— Մատամ քի ըսրար իտիյօրսընըզ, գապալ ԻԹՄէկէ մէճպուրըմ. սիզէ իքի պին ֆրանգ բէյ պրագայըմ, պիր սաաթտան գուսուրընը կէԹիրիր միւճէվվէրրաթը ալըրըմ։

Օգթավի.— Բէյ պրագմաղա հաճէթ եօգ. բազարլըգ ուէնին հագգընտա խայրը օլսուղը ճիհէթլէ, ճայմայաճաղընա էմինիմ. սէօզ վէրտին եէԹիչիր... պիր սաաթտան պէքլէրիմ։

Գուլումմը սէլամ վէրիպ չըգտը. Օգթավի գաբույա գատար արգասընտան կիԹտի։

լեր սէրիմիչ տիր։ Էլան Պավիէրա. տա՝ Ֆէլտաֆինկ նամ մահալտ պու. լընան Ալսթրիա իմբէրաթորիցասը եասէմինտէն պիր կրանթա կէօն. տէրմիչ տիր։ Ագշամ ալաֆր. սաաթ 9տա ճէնազէ՝ տէօրթ պէկիրլի պիր եաս արապասը իւզէրինէ վազ իտի. լէրէք։ ալայ իլէ սալը սապահրը սաաթ 3տէ Մունիխէ կէօթիւրիմիշ. տիր։

Գրալըն եավերը հարպը գօնթ տը Տիւրքէյմ-Մօնմարթէն՝ իշպու վու. գուանթը ախիրէյէ բէք գիյատէ մէսուլ օլարզընտան։ Թահթը մու հաքէմլէր տլընմագ իւզրէ ապքէր նէզարէթի Թահթընտա պուլընտրրլմագտա ի. միչ։

Սալը կիւնիւ գրալըն ճէսէտի Թէշրիհ օլընրպ։ վիւճուտը միւքէմ. մէլ պիր հալտէ պուլընմրշ։ վէ լաքին բէք ուֆագ օլան պէյնի իւզէրինէ էսքի վէ եէնի պէրէլեր կէօրիլ. միւշ տիր։

Պատէթթէշրիհ գրալըն ճէսէտի Մունիխ սէրայընրն իպատէթխանէ. սինտէ էնզարը էհալիյէ վազ ու Թէշհիր օլընմրշ տրը։

Նախպը հիւքիւմէթ բրէնս Լուիթ. բօլտ՝ գրալըն վէֆաթը իսապէրը բիւրքետերինի ախզ իթտիքտէ։ հէօնքիւր հէօնքիւր ազլամազա պաշլամրշ։ վէ բազար էրթէսի կիւ. նիւ սապահ սաաթ 9տա սէրայընէ էօնիւնտէ քիւլիյէթլի էհալի թօր. լանմրշ օլարզը հալտէ։ մէճիսը նի. յապէր թէճէմմիւ իտերէք։ գրալ Զինճի Լուինին վէֆաթրյա վէլիի ահտ բրէնս Օթօնրն գրալ իլան օ. լընարզընա։ վէ լաքին անրն տախի խասթա պուլընմասրյա բրէնս Լու. իթթբօլտրն Նիյապէթի իպգա իտիլ. տիկինէ տարը պիր իլաննամէ նէյր օլընմրշ տրը։

Բազար էրթէսի կիւնիւ պիլճիւմ. ժէնէրալլար՝ գրալ Պիրինճի Օթոնա վէ նախպը հիւքիւմէթ բրէնս Լու. իթթբօլտա սատագաթ եէմինինի իճրա իթմէք իւզրէ պիր արայա թօր. լանմրշլար տրը։ Ասաքիրէ տէ էր. քեանը հարպ բէիսլերի թարաֆը. տան գըշլալարտա եէմին իթտիրիլ. միշ տիր։

Նախպը հիւքիւմէթ բրէնս Լուիթ. բօլտ եէմին բէսմինի պու հաֆթա իճրա իտեմէք։ վէ բրէնսը միւշաբէ. լէյհին Ալէմանիա իմբէրաթորը իլէ պիրինճի միւլագաթը՝ իմբէրաթորը միւշաբէլէյհին նասթէյնէ կիթմէք իւզրէ Պավիէրատան կէչտիկի վագթ վուգու պուլաճագմրշ։

Սալը կիւնիւ Մունիխտէ մէճլիսը այան սուրէթը ալէնիյէտէ իճթիմա իտերէք։ խանէտանը գրալինին պիլ. ճիւմէ ազալարը։ քեաֆֆէի վիւքէ. լա։ վէ մեճլիսը մեզքիւրէ ազա պու. լընան Ալզաս—Լորէն վալիսի Հօհէն. լօհէ իլէ իքի սէրբիսգորոս վէ սերայ մէմուրինը քիրամը հաղրը պուլընմրշլար տրը։ Բէիս՝ միւթէվէֆա գրալ հագգընտա պիր մերսիյէ իլրատ իթտիքտէն սօնրա։ բէիսը վիւքէլա Մ. Լիւց՝ նախպը հիւքիւմէթ բրէնս Լուիթբօլտրն պիր էմրնամէսինի գրաաթ իթմիշ տիր։

Պունտան նախպը միւշաբէլէյհ՝ քէն. տի Նիյապէթինին թաստիգինի թա. լէպ իտուպ։ գրալըն վէֆաթը հագ. գընտա բարամէնթօտա իթտի մա. լիւմաթա վիւքէլանրն մէմուր օլար. զընը իշար իթմէքտէ պուլընմրշ։ վէ բէիսը վիւքէլանրն թէքիրիֆի իւ. զերինէ։ Բարլամէնթօյա խաֆիէն իթտի մալիւմաթ խուսուսընտա պիր գօմիսիօնը մախսուս թէչքիլ օլընմրշ տրը։

Գօմիսիօնը մէզքիւր՝ պիրինճի տէ. ֆա օլարագ չարչէնպիհ կիւնիւ սու. բէթը խաֆիէտէ իճթիմա իտուպ։ գրալըն զինն պօզուգլըզընա վէ վէ. ֆալթը թաֆսիլաթընա տաիր օլան էվրագրն նէյր օլանմամասընա ագ. բար վէրմիշ տիր։

Միւթէվէֆա գրալըն էվրագը մի. յանընտա վասիյէթ տաիր հիչ պիր քեաղրտ պուլընմամրշ տրը։

Գրալ Իքինճի Լուինին վէֆաթը. տան տօլայը նախպը հիւքիւմէթ բը. բէնս Լուիթբօլտա հէր թարաֆտան վէ խուսուսիյլէ Ալէմանիա վէ Ավս. թրիտան պա թէլէկրաֆ միւ. թէատիտ թաաղիյէթնամէլէր վիւ. բուտ իթմէքտէ տիր։

Ճէնազէ ալայընրն հանկը կիւն ի. չինն մուգաբրէր օլարզընա տաիր։ տիւնքի բօսթատան չրգան էվրօբա կազէթալարընտա պիր խապէրը գա. թի եօգ տրը։

Գրալ Իքինճի Լուի՝ 1845 սէնէսինին օգոստոս 25ինտէ տիւնեայէ կէլմիշ։ վէ 19 եաչընտա իքէն 1864 սէնէսի. նին մայրս 10ընտա բէտերի Մաքսի. միլիէնէ խալէֆ օլարագ գրալ նասպ օլընմրշտրը։ Պիրատերի բրէնս Օթօն՝ 1848 սէնէսինտէ թէվէլիւտ իտուպ։ գրալը միւշարէլէյհէ վէլիհահա պու. լընմրշ վէ չիմտի անրն վէֆաթրյա գրալ նասպ իտիլմիշ իսկ տէ։ բրէնսը միւշարէլէյհ տախի զինն պօզուգ. լըզը հասէպիյէ պիր չօգ սէնէլերտէն պէրու պիր սերայտա հրֆզ իտիլմէք. տէ պուլընմրշ օլտըզընտան։ պայատէ զիքր օլընտըզը վէճհէյ։ բրէնս Լու. իթթբօլտ գրալ Օրթօն նամրնա երինէ նախպը հիւքիւմէթ թային օլընմրշ տրը։

* *

Էվրօբալարտա դարաիպր հալ տէրէճէի նիհայէյի պուլմրշ տրը։ Տուն նե. ղ կազէթասրնրն պէյանընա կէօրէ, միթէվէֆա գրալըն ճէնա. զէսի հէնուզ մէյատանտա իքէն, միւ. շարէլէյհին միրախորը Մ. տը Հօնշ. թէյն իլէ եավերը հարպը գօնթ տը Տիւրքհէյմ-Մօնմարթէն արասընտա չիւպհէսիզ գրալըն վէֆաթը վա. գասը սէպէպիյլէ պիր տուվէլլօ վուգու պուլմրշ վէ Մ. տը Հօնշ. թէյն աղրճա եարալանմրշ տրը։

* *

Գրալ իլէ կէօլտէ պօզուլան վէ 62 եաչընտա պուլընան Տօգթէօր կիւտ. տէնին ճէնազէ ալայը չարչէնպիհ կիւնիւ վուգու պուլուպ։ բէք չօգ ճէմաաթ հաղրը պուլընմրշ տրը։

ԹԻՒՃԱՐԻՅԷ

Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը կազէ. թասրնրն տիւնքի նիսխէսինտէ աթի. տէքի ֆգրալար օգունմուշ տրը։

Մէմալիքը Մահրուսէ վէ եախօտ մէմալիքը էճնէպիյէ մահսուլաթը. տան պահրէն վիւրուտ իտէն պուղ տայ հագգընտա Բուսումաթ Էմա. նէթը ալիյէսինճէ մէվճուտ օլան մուամէլէտէն չիքեայէթ օլունմագ. տա տրը։ Թիճարէթ ահտնամէլէրի մուճիպինճէ, պիր մահալէ իխրաճ օլընան էյեատան բիյացատա քիւլ. միյէթ իւզրէ սաթրշ ֆիյաթլարը է. սաս ԹուԹուլարագ 100տէ 8 մզգ. տարը պիր ըէսմ ալընարզը։ վէ ըէս. մը մեզքիւր նագտէն իյֆա օլունը. զը հալտէ։ էյեանրն իխրաճընտան սօնրա։ ըէսմը կէօմրիւք վէ տէլլա. լիյէ վէ մէսարիֆը սարիյէյէ մուգա. պիլ եալընրզ 100տէ 10 սգօնթօսը թէնզիլ օլունմագտա իքէն։ բուսու. մաթ մուխամմինլէրինին (էսթիմա. թէօր) ֆահշ ֆիյաթ թագտիր իթ. մէլերի ճիհէթլէ։ մեզքիւր սգօն. թօնրն պիւսպիթիւն մահվ օլուն. մագտա պուլունտրզը տէրմէյան օ. լունմագտա տրը։

Միւշթէքիլէր՝ տէմիր եօլ վասը. թասը իլէ խախալ օլունան զէխայի. րին հիչ ըէսմ իյֆա իթմէտիկի հալ. տէ, պահրէն մէմալիքը Մահրուսէ վէ էճնէպիյէ մահսուլաթընրն 100տէ 8 մզգտարը ըէսմ իյֆասընա մէճ. պուր օլուուզլարը հասէպիյէ Շար. գի Բումէլի մէվզուատաթը իլէ բէ. գապէթ իտէպիմէէրինին միւմքին. սիզ օլտուղընը։ վէ Բուսումաթ է. մանէթը ալիյէսի իսէ։ պահրէն վու. գուա կէչէն վէ թէզեիրը հասըլա. թընա սեպեպ օլան մէվզուատաթը՝ թէսհիլ իտեճէկի եէրտէ էյեաի մէզ. քիւրէյէ տէյիլ 100տէ 8։ պէյլքի 100. տէ 9 վէ տահա զիյատէ ըէսմ իս. թիհսալ իթմէք թէչէպպիւսաթընտա պուլունարագ։ պու միսիլու ա. ղըը բուսումաթ իլէ զախիրէ խախալ իտէն թիճարրն ճէսարէթինի քէսը էլլէմէքտէ օլտուղընը։ վէ պու սու. ըէթ կերէք հիւքիւմէթը Սէնիյէնին մէնֆաաթը մախսուսէսինէ վէ պահ ըէն վուգու պուլան վէ բիյացատա տահա ուճուզ սաթրլմասը միհթէ. միլ օլան զախիրէ թիճարէթինէ մուխալիֆ օլտուղընը իլավէ իթմէք. տէ տիրլէր։ Ֆիվագը թիճարը. մզտան պիրինին կէչէնտէ պահրէն նագլ իթտիրմիշ օլուպ բիյացատա էսկի քիլէսի 19 ղրչ. բատտէլերինտէ օլան զախիրէյէ Բուսումաթ Էմանէ. թի մա սգօնթօ 21 ղրչ. գատար գրլ մէթ թագտիր իթմիշ։ վէ սգօնթօսը հիսապ օլունտրզը հալտէ։ բիյացա. նընն ասրլ գըյմէթինէ մուատիլ պու. լունճաղը զահիր իքէն։ պու պապ. տէ երինէ իսրար իտիլիպ։ թիճճա. ըը Ղրզումրն տիւչարը զիյան իտիլ. տիկի մալիւմաթը մախսուսէմիզտէն տիր։

Գունիս իպթիտասընտա տախիլտէ մէվճուտ պուլը. նան 7300

Գունիս իպթիտասընտա Պրատֆօրտ վէ Լիվրբուլտա մէվճուտ 3328

ճէման եէքիւն 58403

Պու սէնէնին հասըլաթը 58403 պալեա օլմասընա նազարէն։ կէչէն սէնէյէ նիսպէթլէ 16776 պալեա նօգասան տրը։

Ինկիլթէրրայա իտխալ օլընան թիֆթիյին մրգտարրնը տախի պէ. յան իթմէք ֆատէտէն խալի տէ. յիլ տիր։

դոլ-

1886 յունվար իպթիտա. սընտան յունիսին 30ինէ գատար 13526

1885 յունվար իպթիտա. սընտան յունիսին 30ինէ գատար 10252

1884 յունվար իպթիտա. սընտան յունիս 30ինէ գա. տար 9109

1883 յունվար իպթիտա. սընտան յունիսին 30ինէ գատար 12219

Պու հալտէ եագընարտա մաա. մէլաթրն եէնիտէն պաշլայաճաղը չիւպհէսիզ տիր։

* *

Գօնսօլօս մէմուրլարրնրն տաիրէի մէմուրիյէթլէրի տախիլինտէ պուլը. նան թիճճարլարրը հարզ օլտրգլա. ըը իթիպարա տաիր վաթանտաշլա. ըրնրն մէնֆաաթրնա օլարագ թահ. գիգաթ իճրասը հագգընտաքի իգ. թիտար ու վէզայիֆի՝ Ալէմանիա վէ Ավսթրիատա պիր միւպահասայա սէ. պէպիյէթ վէրմիշ տիր։

Վիէննա վէ եախօտ Համպուրկտա մուգիմ պիր թիճճարրն՝ Օրլէանը ճէտիտ վէ եախօտ Շանկայտա սա. քին պիր թիճճար իլէ միւնասէպա. թը թիճճարիյէ թէէսիս իթմէքտէն մուգատտէմ եէնի միւչթէրիսինին հարզ օլտրզը իթիպարա տաիր ալ. լիւմաթ ալտագ իւզրէ։ չէհրը մէզ. քիւրտէ մուգիմ տէվլէթը մէթպուէ. սի գօնսօլօսընա միւրաճաաթ իթմէ. սի թապիի իսէ տէ, տիկէր թարաֆ. տան գօնսօլօսլար՝ հէր զէման վէ եախօտ ումումիյէթ իւզրէ պէօյլէ նազիք պիր մէսէլէ հագգընտա միւ. նասիպ սուրէթտէ թահգիգաթ իճ. բասը վէսաիթինէ մալիք տէյիլ տիր. ըէր։

Ալէմանիա գօնսօլօսլարը՝ տաիրէի մէմուրիյէթլէրի տախիլինտէ մուգիմ թիճճարրն հարզ օլտուգլարը իթի. պար հագգընտա քէնտիլերինէ իտի. լէն սիվալլերէ ճէվապ իթասընտան ըէսմէն մէճմու օլտրգլարը հալտէ, Ավսթրիա գօնսօլօս մէմուրլարը՝ պի. լարիս էլլէրինտէն կէչէնի իճրայէ մէճպուր օլուպ։ քէնտիլերինէ միւ. բաճաաթ իտէն թիճճարրն արզու. լարրնը իճրա իլէ ճէվապ վէրմէք ի. չին լազմ կէլէն իգթիտարը հարզ տիրլեր։ վէ թասիմաթը մուտէե. նէ տաիրէսի տախիլինտէ թէմամէն վէ մէճճանէն իթաի մալիւմաթա մէճպուրիյէթը գանունիյէլերի վար տրը։

Պու ուսուլին Ավսթրիա վէ Մա. ճառիսթան իխրաճաթը թիճճար. լարը թարաֆընտան թէմամը իլէ թագտիր օլունմագտա պուլունմասը՝ Ավսթրիա վէ Մաճառիսթան գօնսօ. լօսլարընա իտիլէն սիվալլերտէն 6-տա ՅՆին պու մատտէյէ միթէալ. լիգ օլմասընան անլաշլմագտա տրը։ Պէլճիգա գօնսօլօսլարը՝ հագ. գընտա մալիւմաթ թալէպ օլունան թիճճարլարրն իթիպարընա տաիր օլան էֆքարը ումումիյէյի իշար, վէ պունրն միւնասէպաթտա պուլըն. տրզը պանգալարը իխպարէ մէճպուր օլուպ։ պու մալիւմաթը ալագատար օլան չախս քէնտիլերինճէ մալիւմ. սէ տօղրուտան տօղրույա օնա իթա. յա մէէզուն տրը։ Աքսի թագտի. բինտէ մալիւմաթը մէզքիւրէ Պրիւ. սէլտէ խարճիյէ նէզարէթինէ իթա վէ իխպար օլունմագ լազմ օլուպ։ նէզարէթը միւշարէլէյհա տախի պու. նը թալէպ իտէն զաթրն Պէլճիգա թէպասընտան օլտուղընա վէ մա. լիւմաթը մէէխուզէյի սուի իսթիմալ իթմէյէճէկինէ գանաաթ հասրլ ի. տէր իսէ։ թալիպէ թէպլիդ իտէր։ Շու միսալաղալը իճթիյաթլարրն՝ պաղը ահվալտէ թահգիգաթը ֆա. իտէսիզ պրագտրզը ըիվայէթ օլու. նույոր։

Ֆրանսա գօնսօլօս թաալիմաթը ահքեամընճա։ Ֆրանսրզ գօնսօլօս. լարը՝ մալիւմաթը մուֆասսալէ իթա իթմէյիպ։ մալիւմաթը մաթլուպէյի նէրէտէն վէ նէ սուրէթլէ իսթիհսալ իտէպիլէճէքլէրինի մալիւմաթ թա. լէպ իտէնէ իխպար իլէ իքթիֆայա մէճպուր տրրլար։ Ինկիլիզ գօնսօ. լօսլարը՝ էճնէպի թիւճճարը իլէ թիճճարէթ էվլէրինին իթթիպարլարը հագգընտա էֆքատ թարաքընտան վուգու պուլան սիվալլերէ ճէվապ իթասընա մէճպուր տէյիլ տիրլեր։ Ֆիկէր թարաֆտան իթալեան գօն. սօլօսլարը պու կիպի սիվալլերէ ճէ. վապ իթասընա մէճպուր օլմագ չէօյլէ տուրսուն, պունա մէէգուն պիլէ օլմայուպ։ Բուսիա գօնսօլօս. լարը տախի այնի հալտէ պուլուն. մագտա տրրլար։ Հալպուքի, Սրա նիա վէ Հօլանտա վէ Զվիցերիա գօն. սօլօս մէմուրլարը՝ ճէվապ իթա վէ ատէմը իթասընտա մուխթար տրը. լար։

Թիւճճարլարրն իթթիպարլարը հագ. գընտա մալիւմաթ իթա իտէն գօն. սօլօսլարրն վէրտիքլերի մալիւմաթ՝ ղայրը սահիհ վէ եախօտ սախթէ օլտրզը հալտէ։ հէր տագրգա միւֆ. թէրի ճէզասընա տիւչար օլմալարը միւհթէմիլ օլմասընա մէպնի։ վա. զիֆէի մէզքիւրէնին հագիգաթը հալտէ ճիտտէն միւչքիլ օլտրզը ա. չիքեար տրը։ Պէօյլէ պիր թէչլի. քէյի պէրթարաֆ իթմէք իչին։ բարբարթօյար՝ տօղրուտան տօղրույա թալիպը մալիւմաթա իրսալ օլուն. մալրզպ։ գօնսօլօսրն թապի օլտրզը տէվլէթին խարճիյէ նէզարէթինէ իրսալ օլունմասը միհնասիպ կէօ. րիւլմէքտէ տիր։ Գօնսօլօս վէզայի. ֆինին ֆէվամտը միւթէզայիւտսի մէվզրի պահս վէ միւզաքէրէտտ պուլընտրզը պիր զէմանտա, պայա. տէ չէրհ վէ թաֆսիլ օլընան մէսէլէ Ինկիլթէրրատա օլտրզը միսիլու ի. ճապը տէրէճէտտ տրգագթա թէտ. գիգ օլունմադա չայան տրը։

* *

Ատանատան եաղլտրզընա կէօրէ, հուպուպաթ աչարընրն իհալէ պէ. տէլաթը 13,000 լիրա Օսմանիյէ պա. լիդ օլմուշ։ վէ սուսամ իլէ բամպուգ պէտէլաթը էօշրիյէսինին 25000 լի. բա Օսմանիյէ պալիդ օլաճաղը զանն ու թախմին իտիլմէքտէ պուլունմուշ օլտրզընտան։ մէճմուր աչար պէտէ. լաթընրն 35—38000 լիրա Օսմանի թութաճաղը անլաշլմագտա տրը։ Հալպուքի, կէչէն սէնէնին հասըլաթը սաֆիյէսի՝ 14600 լիրա Օսմա. նիտէն իպարէթ իտի։ Մահսուլաթ՝ սուրէթը ումումիյէտէ մէմնունիյէթի ճէլպ իտեճէք պիր հալտէ իմիշ։

* *

Էնգարէ 31 մայիս.— Պու կիւն թէքմիլ օլան կէչէն հաֆթա զար. ֆընտա թիֆթիք սաթրը՝ կէչէնսէ. նէ միւտտէթը մեզքիւրէ զարֆընտա 13,200 գրյէյէ վարմրշ իքէն։ 104,500 գրյէյէ։ վէ սէնէնին պիտայէ. թինտէն պէրու 390 800 գրյէյէ պա. լիդ օլմուշ տրը։ Ֆիյաթլար մալին ճինսինէ կէօրէ։ լիրա Օսմանի 100 ղրչտան 11-13 ղրչ. արասընտա զա. յիֆ տիր։

Պուդայրն քիլէսի 7-10։ վէ արբանրն 4-6 ղուրուշ։ վէ 3¼։ 3½ ղրչա եուն։ վէ 5-8 ղուրուշա քէչի վէ գօյուն տէրիսի վէ չիֆթի 300-700 ղրչա Գըրշէհր քիլիմի վէ ատէ. տի 70-100 ղրչա սէճճատէ ֆիրուխթ օլունմագտա տրը։

Մէսարիֆը նագլիյէ՝ պէհէր գըյէ իչուն տէվէ իլէ 40-42։ գաթրը իլէ 40-48 բարա բատտէսինտէ տիր։

Տէրսաատէթ իւզէրինէ գրսա վէ ուզուն վատէ իլէ գամպիօ ֆիյաթը լիրայա լիրա բատտէսինտէ տիր։

* *

Սէրէ պուղդայ.—Պու հաֆթա 50000 քիլէ մալ սաթրլըպ։ էլտէ 15000 քի. լէ մալ գալմրշ տրը։ Իխրաճաթ իչուն գրյէսի 39—40 բարայա Բուսիա, 38 պուչուգ բարայա Բուվէլի վէ 35 բարայա Ալնատօլու իչուն ալրճը վար տրը։

Եէրէ պուղդայ.—Էլտէ 12000 քիլէ մալ օլտրզը հալտէ մուամէլէ օլմա. մրշ վէ ֆիյաթ էնկին տիր։

Եուրդ պուղդայ.—Պու հաֆթա 30,000 քիլէ մալ սաթրլարագ էլտէ 50 000 քիլէ գալմրշ տրը։ Բիացա տուր. կուն վէ ֆիյաթլար եէրինտէ թուի. կուն տրը։

Մբրբ պուղդայբ.—Պու հաֆթա քի. լէսի 15 ղրչտան 15000 քիլէ թէգքէ. ըէլի Սամսոն մալի սաթրլմրշ տրը։ բիյացա ճանրզ տրը։

Քինդէ Բոխոմբ.—Իչ եօգ տրը։

Սամսոն—Էլտէ 70000 գրյէ մալ պուլընտրզը հալտէ հիչ պիր մուա. մէլէ օլմամրշ տրը։

Խուշ.—Իչ եօգ տրը։

Բամպուք Բոխոմբ.—Ֆուրկուն։

Ոն.— Պու հաֆթա պուրա իչիւն 18500։ վէ թաշրա իչիւն 2500 չու. վալ ուն սաթրլրպ։ էլտէ 20000 Օ. տէսա վէ 4000 Ազիմա վէ 15000 Իպ. րայիլ վէ 12000 Գալաս վէ 30000 չու. վալ Բուվէլի մալի գալմրշ տրը։ Մուամէլաթ մահտուտ։ վէ լաքին ֆիյաթլար երինէ եիւքսէլմէյէ մէյ. եալ տրը։

Եէրէբ.— Պու հաֆթա 2860 չուվալ թրիէսթէ վէ 700 չուվալ Բուս կէ. լիպ։ 3360 չուվալ թրիէսթէ վէ 800 չուվալ Բուս սաթրլարագ։ էլտէ 3000 չուվալ թրիէսթէ վէ 500 չուվալ Բուս վէ 200 ֆրչը Հօլանտա գալմրշ տրը։ Բիացա էշլէք վէ ֆիյաթլար թութկուն տրը։

Գահվէ.— Պու հաֆթա 650 չուվալ մալ կէլիպ։ 1050 չուվալ սաթրլա. լագ։ էլտէ 2100 չուվալ գալմրշ տրը։ Բիյացա թութկուն վէ իշլէք. ճէ տիր։

Բէյնդ.— Պու հաֆթա 500 չուվալ իթալեան վէ 1600 չուվալ ինկիլիզ կէլիպ։ 1360 չուվալ ինկիլիզ վէ 500 չուվալ իթալեան սաթրլարագ։ էլ. տէ 300 չուվալ իթալեան վէ 250 չուվալ ինկիլիզ գալմրշ տրը։ Բիյա. ցատա թութկուն ֆիյաթլարա ալը. ճը վար տրը։

Սբ-ֆ-էֆ.— Պու հաֆթա 1900 սանտրգ կէլիպ։ 1700 սաթրլարագ։ էլտէ 1800 սանտրգ գալմրշ տրը։ Ֆիյաթ թութկուն տրը։

Կոշ— Պու հաֆթա մալ կէլմէյիպ։ 1200 սանտրգ Ամերիգան վէ 1000 սանտրգ վէ 200 ֆրչը Բուս սաթ. լարագ։ էլտէ 15000 սանտրգ Ամ. երիգան վէ 10000 սանտրգ վէ 1000 ֆրչը Բուս գալմրշ տրը։ Բիյացա տուրկուն տրը։

Սոյ եոշ.— Ալէլ ումում ֆիյաթլար զաիֆ տիր։

Զեէլէշ եոշ.—Իչլէր մահտուտ տրը։

Զեյնին եոշ.— Ալէլ ումում ֆի. յաթլար տուրկուն տրը։

Ադեէսա դեդ.— Պու 15 կիւն զար. ֆընտա էհէմմիյէթլի մուամէլաթ վուգու պուլմամրշ տրը։

Ա-ֆ-ֆ.— Խաֆիֆ լիպրալար իւզէ. րինէ բէք ազ իշ օլմուշ տրը։

Պեյլէ դեդ.— Զիքրէ չայան իշ օլ. մամրշ տրը։

Խ-՝ մոդոմբը.— Հալինճէ տուրկուն տրը։

Թէ-ուլինդ.— Պու իքի հաֆթա զարֆընտա սաթրշլար մահտուտ օլ. մուշ տրը։

Պոմա.— Եէնի չէչիտ աչրգ ըէնկ. ըէր իւզէրինէ ազ չօգ մուամէլէ օլ. մուշ իսէ տէ, ալէլ ումում բիացա տուրկուն տրը։

Բ-դ-ա էբլեկ.— Պու սօն հաֆթա զարֆընտա մուամէլաթ զայէթլէ տուրկուն օլուպ։ եալընրզ գալրն վէ լինճէ էֆնէլէր իւզէրինէ ազ չօգ ա. լրճը կէօրիւնմիշ տիր։

Գ-ն-ֆ-ը.— Զիքրէ չայան թէ. պէտտիւլաթ եօգ տրը։

Տէդ.—Պու 15 կիւն զարֆընտա 35 թօնէլաթօ մալ կէլիպ։ 60 թօնէլա. թօ սաթրլրզ տրը։ Կերէք պուրա վէ կերէք գարատէնիզ սէվահիլի ի. չին պիրազ մուամէլէ օլմուշ տրը։

Զեյէ.—Տուրկուն։ 300 սանտրգ սա. թրլրպ։ 1200 սանտրգ գալմրշ տրը։

Թինէյէ.—Էլտէ 700 սանտրգ օլուպ։ ֆիյաթլար գավի տիր։

Պ-էբբ.—Ֆիյաթլար տուրկուն տրը։

Զինկ.—Թէպէտտիւլաթ եօգ տրը։ Էլտէ 500 ֆրչը մալ վար։

Մ-դ-ն ե-դ-ր.—Պու հաֆթա 8600 թօնէլաթօ գարտիֆ վէ 1500 թօնէ. լաթօ նիւգասլ կէլիպ։ 10000 թօնէ. լաթօ սաթրլրպ։ էլտէ էնվաի մուխ. թէլիֆէտէն 17700 թօնէլաթօ մալ գալմրշ տրը։ Բիացա տուրկուն։ ֆի. յաթլար միւթէպագը տրը։

Կեռ վէ դեդ.—Պու հաֆթա գրյէսի 10 ղրուշտան 700 բարչա Թիֆլիս վի. տէլօսը սաթրլմրշ տրը։

Թիլլինդ.— Պու հաֆթա գրյէսի 14¼—14պուչուգ տան 70 պալեա էս. կի չէհր։ վէ 14¼տէն 50 պալեա եօգկաթ։ վէ 15տէն 126 պալեա Պէյ. բազարը վէ Զէրքէզ։ վէ 14պուչուգ 15տէն 20 պալեա Նալչիխան։ վէ 15. տէն 50 պալեա Քէրտէ։ վէ 14պու. չուգտան 34 պալեա էնգարէ սաթը.

լըպ։ Էլտե 4500 պաւեա մալ գալմըշ տըր։ Բիւացատա ալրնը ապ վէ ֆի-յաթլար կէվշէք տիր։

ԻՔԷ։— Պու հ.ֆիթա մանամէլէ մուգու պուլմամըշ տըր։

Գ.ՂՂ։— Մէհմէտա օլմալը պ։ Պրուսատա ֆիյաթլար միթէպագը տըր։

Ե.Ն։— Պու հաֆիթա գելյէսի 5 պուչուգ զրուշան 10000 գելյէ եէրլի գէվրբէրգ սաթըլմըշ տըր։ վէ բիյայա իշլէք տիր։

Բ.Ղ.պ.։— Իյ օլմամըշ տըր։

Խ-ը։—Պու հաֆիթա պէհէրի 32 ֆրանգատան 450 ատէտ Գարապաղ խալըբ։ վէ 50տէն 260 ատէտ Գազագ խալըբ։ վէ 20 պուչուգատան 500 ատէտ Շիրվան Եէնի Նամազի։ վէ 24տէն 375 ատէտ Գարապաղ Էսկի Նամազի։ վէ 18տէն 50 ատէտ Գարապաղ Եէնի Նամազի։ վէ 24տէն 120 ատէտ Գազագ Նամազի։ վէ 35 տէն 320 ատէտ Շիրվան Էսկի Նամազի։ վէ 45տէն 100 ատէտ Էսկի Շիրվան խալըբ։ վէ 300 ատէտ մուխթէլիֆ ֆիյաթլար իլէ գարբըրգ մալ սաթըլարագ էլտե էնվալ մուխթէլիֆէատէն 3000 ատէտ մալ գալմըշ մըշ տըր։ Բիացա իշլէք վէ թալիպ մէկնուտ տըր։

ԱՖՅՈ.—Էլտե 100 սէրբէթ մալ օլ-տրզը հալտե։ սաթըշ օլմամըշ տըր։ Ֆիյաթլար իթիպարի տիր։

ՔԻՆԷ։— Պու հաֆիթա գելյէսի 25 պուչուգ 28 պուչուգ զրշատան 2800 դրչ Նիկոտ պէյազը։ վէ 20տէն 200 գրչ իչէնմիշ Նիկոտ։ վէ 10-տան 500 գրչ իչիւնճիւ սաբը։ վէ 26տան 700 գրչ իքինճի Գայսերի սաթըլրպ։ էլտե 8000 գրչ գալմըշ տըր։ Ֆիյաթ գալիք վէ ալնը գրչ տըր։

ՃՇԷՀ.— Պու հաֆիթա գրչէսի 5—5¼տէն 50 չուվալ Զօրուվ։ վէ 6 պուչուգ 6¾տէն 250 չուվալ Գաբ-սէրիյէ վէ 5¼տէն 50 չուվալ Թոգատ վէ 5⅜տէն 150 չուվալ ալալը Զօրուվ սաթըրպ։ էլտե 650 չուվալ գալմըշ տըր։ Ալնը վար տըր։

ՔԻՆԷ։— Բիացա տուրկուն տըր։

ՄԸՍԸՐ

Գահիրէտէն իշար օլնտրղընա կէօրէ, Ալուանատա վէ Նիլ սէվահի-լինին տիկէր մահալլերինտէ պուլ-նան ասաքիրին ահվալը սրհհիէսի բէք տէ մաթլուպ տէրէճէտէ օլմա-յըպ։ պիր գալ կիւնտէն պէրու քի-միսի ֆիճճէթէն, վէ քիմիսի պաղրը-սագ ֆիքինէթինտէն 150 քիշի մէ-ֆքութ իթմիշ օլմաղլա։ 750 խասթա Ալուանատան Գահիրէյէ իրսալ օլնա-ճագմըշ։

*
*
*

Մասուատա պէօյիւք պիր եան-կրն վուգու պուլուպ։ 170 խանէ միհթէրեգ օլմուշ տըր։

Պու մրգտար խանէ՝ չէհրին 6տա պիր գլսմը տիմէք տիր։

*
*
*

Ֆոր դ'Ալ-սանդրէյին թէէմինէն պէ-յարնա կէօրէ։ ինկիլթերրա հիւ-քիմէթի՝ իրանտա մէսէլէսինտէն տօլայր ինկիլթերրատա սէվճուտ օ-ղան բրիթիգա պուհրանընն խի-թամլնա պատար Օսմանը բէֆիզի իլէ բրիթիգատա քեսֆիֆէի միւզա-քերաթը միհիմէրի թաթիլ թա-մէսին Մըսրրտագի գօմիսէրի Սրը Հէնրի Տրէմընտ Ուօլֆա էմր իթմիշ տիր։

Կազէթան մէզքիւրրն բիվայէթինէ կէօրէ։ Ղ.ապի Մուխթար բաշա հագ-բէթլէրի տախի օլ պապտ Տէսատ-տէթտէն թալիմատ ալաշ էլէմիշ տիր։

ՄԻԿՈՓՇԷԼԻՊԻԿՈՒ

Ինկիլիզ միրալայը Լոգարթըն վա-սաթի Աֆրատա Պատախչան վալիսի թարաֆընտան թէկգիֆ օլընտրը-նը կէչէն կիւն թէլէկրաֆ խապէր վերմիշ իսի։

Լիրօքա կազէթաբրնտա կէօ-բիւլն թաֆսիլաթա կէօրէ, մու-մանլէյհ Լոգարթ՝ մայէթի իլէ Աֆ-ղան հուտուտընտագի թահտիրը հուտուտա գօմիսիօնը նէզտինէ կիթ-մէք իւզրէ Պատախչան թարիգիլէ Զինթրայ նամ մահալտէն ախիրէն հարէքէթ իթմիշ իսէ տէ, Պատախ-չանատա էթրաֆը գուշատրլրտրը-տան, նէ իլերի վէ նէ կէրի կիտէ-պիրմիշ, վէ միրալայը մումանլէյհէ կէօնտէրիլէն երզագ իլէ ագչէ տա-խի էլինէ վարը օլմամըշ տըր։

Պամպատաքի Թայշ ֆ Ֆրէս կա-զէթասընն տախի պէյանընա կէօ-րէ։ միրալայ Լոգարթ իլէ մայէթի՝ Պատախչան վալիսի թարաֆընտան էսիր թուրթուպ։ պիր գալէտէ հապս իսիլմիշլէր տիր։

—

Միանատա վէֆաթ իթտիկինի եաղտրղըմզը Պահրիէ էրքեանը հարպ բէհի Հօպարթ բաշա՝ վէֆա-թընտան էվվել Տէրսաատէթ նագլ իլէ իսկիւտարատա քեահն Ինկիլիզ գապրիթանընա տէֆն օլընմասընը վասիյէթ իթմիշ օլտրղընտան, ճէ-նազէսի պուրատա կէթիրիլմէք իւզ-րէ իմիշ։

Հօպարթ բաշա՝ կէչէն սէնէ վէ-ֆաթ իտէն Ղըբինկեամիր գօնթը Օկլէսթ էտուար Հօպարթ Համբ.

տէէնին Յիւնճիւ մախտու�օլուպ։ 1822տէ թէվէլլիտ իթմիշ օլմաղլա։ 65 եաշընտա իտի։

Թրամէթը տէվէթը Օսմանիէյէ տուխուլ իտէլի 20 սէնէտէն զիյատ օլուպ։ բիւթպէկի միշիրիյէ վէ Լինճի բիւթպէտէն Օսմանիյէ վէ Մէ-ճիտիյէ նիշանլարընա վէ եավրը էքրէմը հազրէթը Շէհրիյարի իւն-վանընա նախլ օլմըշ իտի։

Հօպարթ բաշա Ավթրիանը Ֆը-բանսատ ժօզէֆ վէ Ֆրանսանը Լէ-ժիոն տ'Օնէօր նիշանլարընը տախի հարվ իտի։

Միհթէվէֆաի միշարէլէհին պէօ-յիւք պիրատերի Լօրտ Հօպարթ՝ պիր յօգ սէնէ Օսմանը Պանգասը միտրիլիկինտէ պուլընարգատան սօն-րա Հինտէ կիթմէք իւզրէ պիլիսթի-ֆա օրայա կիտէրէք Մատրաս վա-լիլիկինէ թարին օլընմըշ, վէ պիր գաչ սէնէ ագտէմ օրատա վէֆաթ էլէ-միշ իտի։

Հօպարթ բաշա՝ իքի տէֆա էվվէն-միշ իսէ տէ, էվվատը օլմամըշ տըր։

ՏԱԽԻԼԻԹԷ

—Պէօյիւք ատատա պիր գատընընն՝ պիր կագ լամպասընն բաթլամա-սընտան ֆէնա հալտե եանմըշ օլտը-ղընը կէչէն կիւն եազմըշ իտի։

Մարիսմաթը ախիրէմիզ կէօրէ, մէրգու